

ERM0855

Տիկ. ՆԱԶԻԿ Ա. ԵԱԶԸՆԵԱՆ ԳՐԱՄԱՆ

Զ. ԱՍԱՏՈՒՐ

ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԵ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԳԻՐՔ

Գ. ՏՎԱԳՐՈՒԹԻՒՆ

Ընթերցուածներ. — Սորվելիք բառեր. — Զրուցագրութիւններ. —
Քերականական գասեր. — Արտասանութիւններ. — Քերանացի
պատմուածքներ. — Հրահանգներ. — Գիրի օրինակներ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. Ա. ԱՆԹԵԱՆ

1934

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՏԻԿ. Ն. ԵԱԶԸՆԴԵԱՆ ԳՐԱՏԱՆ

Հ. ԵՒ Զ. ԱՍԱՏՈՒՐ

ԳՈՐԾՆԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԳԻՐՔ

ՆԹԵՐԺՈւածներ. — Սորվելիք բառեր. — Ձրուցագրութիւններ. —
Քերականական դասեր. — Արտասանութիւններ. — Բերանացի
պատմուածքներ. — Հրահանգներ. — Գիրի օրինակներ

Կ. ՊՈՂԻՑ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. Մ. ՍԷԹԵԱՆ

1934

855

Յ. Մ. ՍԵԹԵԱՆ
ՏՊԱՐԱՆ, ԿԱԶՄԱՏՈՒՆ
ԹՂԹԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԹԻՒ 166

ՅԱՐԱՋԱԲԱՆ

— 800 —

Բազմաթիւ ուսուցիչներ և ուսուցչուհիներ իրաւամբ դիտել տուին մեզի թէ մեր Գործնական Քերականութեան Ա. Գիրքը Մանկապարտէզէն նախակրթարան գացող տղօց համտր դժուար կուգայ, թէ հարկ կ'ըլլայ Տարրական Դասընթացքի երկրորդ տարիէն կամ նոյն իսկ տեղ տեղ Միջին Դասընթացքի առաջին տարիէն սկսիլ անոր գործածութիւնը. և թէ Քերականութեան նախապատրաստական Գիրքի մը պէտքը զգալի է:

Ահա այդ պէտքը լրացնելու կոչուած է ներկայ աշխատութիւնը:

Այս Նախապատրաստական Գիրքին մեթոդը բոլորովին նոր է, և անոր գաղափարը կը պարտինք Պոիենօ և Պօնիի Méthode de la lange française գործին. այս երկու ֆրանսացիները, որոնց առաջինը ֆրանսական լեզուի պատմութեան ուսուցիչն է Սուպօնի, և երկրորդը նախնական կրթութեան քննիչ ֆրանսայի մէջ, երկարամեայ աշխատակցութեամբ Քերականութեան դասաւանդութիւնը էապէս բարեփոխել փորձած են, հեռանալով քիչ մը աւանդական դրութիւններէն, և զանալով լեզուին աւանդումը աւելի բանաւոր հիման մը վրայ դնելու:

Պոիենօ և Պօնիի փորձառութենէն օգտուելով և ներշնչուելով անոնց մեթոդէն. զանացինք հայ մանսւկներուն համար պատրաստել անանկ աշխատութիւն մը: որ պարզ, դիւրուսոյց ու նոյն իսկ զուարճալի դարձնէ իրենց՝ Քերականութեան չոր ու ցամաք կանոնները, և լեզուին օրէնքները սորվեցնելով հանդերձ աշակերտներուն բառերու պաշարը աւելցնէ ու վարժեցնէ զանոնք իրենց մտածումները արտայայտելու և իրենց գիտցած բառերը անսխալ ուղղագրութեամբ ներկայացնելու:

Մեր Քերականութեան այս Նախապատրաստական Գիրքը կը պարունակէ Ընթերցուածներ, Սորվելիք բառեր, Պատկերի վրայ բերանացի պատմուածքներ, Քերականական դասեր, Զրուցագրութիւններ, Հրահանգներ, Արտասանութիւններ և Գիրքի օրինակներ:

«Ընթերցումը»
«Ընթերցուած»ները և պատկերները(Ա)առիթ պիտի տան ուսուցչին
որ աշակերտը խօսելու վարժեցնէ: Խօսելու վարժութիւնը շատ
կարեւոր է, ուստի պէտք է հարկադրել տղաքը որ բերանացի պատա-
կանեն այն հարցումներուն զորս ուսուցիչը պիտի ուղղէ իրենց:
խանեն այն հարցումննը նշանակած ենք իւրաքանչիւր «Ընթերցուած»է
կարգ մը հարցումննը նշանակած ենք իւրաքանչիւր «Ընթերցուած»է
ետքը. ուսուցիչը կրնայ փոխել այդ հարցումները կամ նորեր աւելցնել
անոնց վրայ: Բայց չի բաւեր միայն ատոնցմէ օգտուիլ տղաքը իս-
սեցնելու համար. հարկ է օգտուիլ նաև «Սորվելիք բառեր»էն և
«Պատկերի վրայ բերանացի պատմուածք»ներէն:

ՍՈՐՎԵԼԻՔ ԹԱՌԵՐԸ ընդհանրապէս ծանօթ առարկաներէ
բաղած ենք, ինչպէս դպրոցական նիւթեր, դպրոց, մարմին,
հագուստ, քննանիք, քննանիք անասուններ, ու եղիք եւ
խմելիք, ևայլն։ Ուսուցիչը ամէն անզամ որ կարելի է,
պէտք է ցոյց տայ աշակերտին այն իրը որուն բառը կ'ուզէ սորվեց-
նել։ պէտք է իրերու և անձերու յատկութիւնները ճանչցնել տայ և
այսպէս ածականներ սորվեցնէ կամ բայերուն իմաստը բացատրէ,
գործողութեանց վրայ գաղափար տալով։ Զանալու է որ տղան իր նոր
սորված բառերը. գործածէ իր խօսած ատեն, ուստի յաճախ հարցումներ
ուղղելու է անոր և հոգ տանելու է որ նախաղասութիւններով պա-
տասխանէ և ոչ թէ միայն բառերով։

Խօսելու այս վարժութեան պիտի ծառայէն նաև **ՊԱՏԿԵՐԻ
ՎՐԱՅ ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԾԻՔՆԵՐԸ**, որոնք առիթ
պիտի տան տղուն բացատրելու իր տեսածը։ Պատկերներուն տակ
գրուած ծանօթութիւնները արդէն կը դիւրացնեն պատմուածքը, զո՞ր
աւելի կը դիւրացնէ ուսուցիչը իր հարցումներով և բացատրութիւն-
ներով։

(1) Պատկերները յատկապէս այս դասագիրքին համար պատրաս-
տուած են ծանօթ փորագրիչ Գրիգոր Էֆէնտի իւթիւնեանի կողմէ:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐԸ հնար եղածին չպի համառու և ամփոփ ըրած ենք, զանալով «ԸՆԹԵՐԳՈՒԱԺ»ՆԵՐԷՆ քաղել ընդհանրապէս։ Քերականական կանոնները դիւրըմբոնելի ընելու համար, հարկ տեսած ենք կարգ մը կանոններու լուսաբանութիւնը Ա. Գիրքին յետաձգելու։ Այսպէս, յոքնակիի ձեւին վրայ խօսելով, ըսած ենք թէ անունը յոքնակիի մէջ եր կամ ներ կ'առնէ, և չենք բացառած թէ միավանկ բառերը եր կ'առնեն և բազմավանկները ներ։ Ասոր պատճառն է սա նկատողութիւնը թէ մանկապարտէզէն նոր նախակըրթարան եկած տղան տակաւին չի կրնար ըմբռնել թէ ի'նչ է վաճնկը։ — Նոյն կարգի նկատումներով է որ անունին սահմանը տուած ատեննիս ըսած ենք թէ անունը իր, անձ կամ անասուն կը ներկայացնէ, առանց յիշատակելու «վերացական անուն»ները։ — Նոյնպէս բայերու վրայ խօսած ատեննիս **Սահմանական և Հրամայական** եղանակները միայն պատկերացուցած ենք, յաջորդ գիրքին թողլով **Սուրադասական և Անորուս եղանակները**, և այս պատճառաւ բայերու իբր տիպար յիշատակած ենք հնձեմ, խօսիմ, խաղամ ձեւերը փոխանակ հնձել, խօսիլ, խաղալ ձեւերուն։ — Վերջապէս սովորաբար ընդունուած շարքէն շեղելով, անուններու հոլովումինվրայ այս Քերականութեան վերջին դասերուն մէջ միայն խօսած ենք. տարակոյս չկայ որ երբ տղան գիտէ թէ ի'նչ է ենթական և սերի խնդիրը, աւելի դիւրաւ կ'ըմբռնէ ուղղականին և հայցականին տարբերութիւնը, նոր տպագրութեան մէջ յիշած ենք նաև տրական հոլովը համառօտակի։

ԶՐՈՒՑԱԿՐՈՒԹԻՒՆԵՐՈւն մէջ գործածած ենք սովորական բառեր և պարզ նախադասութիւններ։ Որպէսզի բառին ուղղագը-ութեան ընտելանան աշակերտները, դասատուն պէտք է նախ «զրուցագրութիւն»ը կարդայ բարձրածայն, յստակ հնչումով. պէտք է բացատրէ թէ «զրուցագրութեան» բառերը ի'նչ մասնաւոր յատկանիշեր կը ներկայացնեն. օրինակի համար առաջին դասին «զրուցագրութեան» բառերը միայն ա ձայնաւորը կը պարունակեն, երկրորդ դասին բառերը նաև ի. երրորդ դասէն աշակերտին կը տրուին ու և իւ երկրարրառներով բառեր. եօթերորդ դասին մէջ գ ով և Ֆ ով բառեր տրուած են և այդ երկու գիրերուն հնչումը կարգ մը գաւառներու մէջ նոյն ըլլալով ուսուցիչը առիթ պիտի ունենայ աշակերտին բացատրելու թէ երբեմն գ և երբեմն Ֆ կը գործածուի նոյն ձայնին համար. հետզիետէ կուգանց ե Ճ, Բ և Պ, Ֆ և Ջ ձայները, նոյնպէս և հնչումը բառե-

րուն սկիզբը, եա, եօ, եայ երկրարբառները, ուա, ուե, ուէ, ուն
երկրարբառները որոնք կը հնչուին վա, վէ, վո, ևայլն։ Ուսուցիչը
այս երեւոյթներուն վրայ կը խօսի պարզ կերպով և անցողակի, առանց
տղոց միտքը խճողելու ուղղագրական կանոններով, որոնք աւելի ետքի
տարիներուն մէջ պիտի աւանդուին իրենց։— Հարկ եղած բացատ-
րութիւնները տրուելէ յետոյ իւրաքանչիւր աշակերտ իր քարէ տախ-
տահին վրայ կը գրէ «զրուցագրութիւն»ը։ Աշակերտները իրենք իսկ
կը սրբագրեն ապա իրենց սխալները դասագիրքին վրայ նայելով, և
իրենց տետրակին վրայ կ'ընդօրինակեն զրուցագրուած բառերը կամ
նախադասութիւնները.

Գալով ՀՐԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ, անոնց նպատակն է աշակերտին
կիրարկել տալ իր սորվածը։ «Ընթերցուած»ներուն ներքե դրուած
«Հրահանգ»ները ոչ միայն խօսելու, այլ և հետզհետէ գրելու վար-
ժութեան պիտի ծառայեն։ Առաջին դասերուն մէջ ուսուցիչը իւրա-
քանչիւր հարցումի տըրուած բերանացի պատասխաններէն լաւագոյնը
պիտի գրէ սև տախտակին վրայ, որպէս զի տղաք ընդօրինակեն զայն
իրենց տետրակին մէջ։ Բայց հետզհետէ պիտի զանայ որ անոնք կարե-
նան ինքնին գրել իրենց ուղղուած հարցումին պատասխանը։ «Սոր-
վելիք բառերցուն և «Քերականութեան» դասերուն տակ դրուած
հրահանգները պիտի սորվեցնեն տղոց պարզ նախադասութիւններ
կազմել, նշանակելով յօդ մը, ածական մը, դերանուն կամ բայ մը,
եզակիի վերածելով յոգնակի նախադասութիւններ կամ յոգնակիի վե-
րածելով եզակի նախադասութիւններ, ևայլն։ Այս հրահանգները
կանխաւ պէտք է բացատրուին ուսուցիչին կողմէ, որ նախ կը կարդա-
ցնէ և ապա օրինակներով կը հասկցնէ աշակերտին թէ ինչպէ՞ս պիտի
պատրաստէ զանոնք։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ համար գրած ենք բոլորովին նոր ոտա-
նաւորներ՝ ընդհանրապէս հետեւողութեամբ օտար հեղինակներու։
«Ընթերցուած»ներէն ալ **Տղան եւ Կատուն** (էջ 14), **Ա.Յինազանդ**
Ճագարը (էջ 18), **Գայլը եւ Ռւլը** (էջ 24), **Թիբեռնիկը եւ**
Ճանճը (էջ 28) կրնան ծառայել «Արտասանութեան»։ Ուսուցիչը
պէտք է նախ կարդայ արտասանուելիք ոտանաւորը և աշակերտնե-
րուն հասկցնէ անոր իմաստը։ պէտք է անոր պարունակած դժուար
բառերուն մասին հարցումներ ուղղէ անոնց և բացատրէ ընտանի
կերպով։ Յետոյ աշակերտները պէտք կ կարդան արտասանուելիք
հատուածը, քանի մը անզամներ, մինչև որ անսխալ կարդան։ Ցաջորդ
դասին կ'արտասանեն ինչ որ սորված են։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ



Ա. Ընթերցուած.— ՄԵՐ ԴԱՍԱՐԱՆԸ

Մեր դասարանը մեծ սենեակ մըն է : Լայն պատուհաններ ունի : Գետինը շարուած են գլասեղաններ և նստարաններ : Աշակերտները նստած կ'աշխատին : Պատին վրայ կախուած են աշխարհացոյց քարտէսներ ու սեւ գրատախտակ մը : Ուսուցիչը մեր դասը կը բացատըէ : Երբ ճաշի զանգակը զարնուի , ոտք կ'ելլենք , և կարգով ճաշարան կ'իջնենք :

Հ Յ Ա Հ Յ Ա Վ Գ Վ Ե Բ

1. Բերանացի պատասխանեցէ՞ք հետեւեալ հարցումներուն.

1. Զեր դասարանը ի՞նչպէս սենեակ է: — 2. Պատուհանները
ի՞նչպէս են: — 3. Գետինը ի՞նչ շարուած է: — 4. Աշակերտները
ի՞նչպէս կ'աշխատին: — 5. Պատին վրայ ի՞նչ կախուած է: — 6. Ու-
սուցիչը ի՞նչ կ'ընէ: — 7. Երբ ճաշի զանգակը զարնուի ի՞նչ կ'ընէք!

2. Սուվելիք բառեր.— ԴՊՐՈՅԱԿԱՆ ՆԻՒԹԵՐ

Գրատախտակ, կաւիճ, քարէտախտակ, մատիտ, գրիչ: Կաղամար, մելան, քանակ, տետրակ, զիրք, քարտէս, պայուսակ:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Любимый мой друг

1. Գրելու եւ խօսելու համար բառեր կը գործածենք։ Այսպէս՝ Երբ ըսեմ աշակերտները ճաշեցին՝ խօսք մը կը տինեմ. այս խօսքը բաղկացած է Երկու բառերէ։ աշակերտները եւ ճաշեցին։

2. Երբ գրենք, բառերը միտե իրարմէ կը զատենք։

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

3. Օրինակեցէք եւ իրարմէ զատեցէք հետեւեալ բառերը։ .
Դիրքիր, եղբօրսմատիտը, երկուտետրակ, սկզբատախտակմը, իմզրիչս։

4. Տառը բառ օրինակեցէք Ա. ընթերցուածին մէջէն, եւ
այդ բառերը զատ զատ գրեցէք։

5. Զրուցագրութիւն

Մաղ, մատ, պար սառ, ծառ։ պատառ, ճակատ, տապար, սակառ,
տակառ։

6. Բերանացի ըսէք թէ այս զրուցագրութեան մէջ քանի՞
բառ կայ։

Աշտասանութիւն. — ՄԱՆԿԱՆ ԱՂՋԹՔԸ

Աքաղաղին ձայնն առաջին
Երբոր հնչեց առտուն կանուխ,
Ես վազեցի ոտքը խոչին
Որ աղօթեմ քեզ սրտաբուխ,
Քեզ, բարի՛ Հայր, Հա՛յր ամէնուս։
Դուն որ տուիր երգ թռչունին,
Չա՛յն առւր դողդոջ շրթունքներուս
Որ կարդալու դեռ ուժ չունին։



Յ. Ընթեցուած. — Տիրան Եհ ՆՈՒԱՐԴ

Նուարդ ութը տարու է : Խելացի աղջիկ մըն է և միշտ աղէկ կը պատրաստէ իր գասերը : Նուարդ իր մայրը շատ կը սիրէ : Երբ իրիկունը դպրոցէն տուն դառնայ, տանը զործերուն ալ կ'աշխատի :

Իր եղբայրը, Տիրան, վեց տարու է : Առտուն կանուխ կ'արթննայ, և անկողինէն կը ցատքէ կ'ելլէ : Շուտ մը կը լուացուի, կը հագուի, նախաճաշ կ'ընէ, և ժամանակին դպրոց կ'երթայ : Ինք ալ աշխատասէր է իր քրոջը պէս :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

7. Բերանացի պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ է Տիրանին քրոջը անունը. — 2. Ի՞նչպէս աղջիկ է Նուարդ : 3. — Քանի՞ տարու է, — 4. Դասերը աղէկ կը պատրաստէ՞ : — 5. Ի՞նչ է իր եղբօրը անունը : — 6. Քանի՞ տարու է Տիրան :

8. Սորվելիիք բառեր. — ԴՊՐՈՑԸ

Դասարան, պատ, տախտակամած, առաստաղ, դուռ, կղպանք, բանալի, պատուհան, ապակի, նստարան, գրասեղան, վառարան :
ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Կիրակոսյանից 1757

Բ. Թաս. — Գիրեր

3. Բառ գրելու համար գիրեր կը գործածենք :
Այսպէս՝ Տիրան գրելու համար կը գործածենք *s, h, r, w, li* գիրերը :

4. Գիրերը երկու տեսակ են . ձայնաւոր եւ բաղաձայն :

5. Զայնաւոր գիրերն են . *w, b, k, p, h, n, t, o* :

6. Բաղաձայն գիրերն են . *p, q, ղ, զ, թ, ժ, չ, ն, լ, իւ, ծ, կ, հ, ձ, ղ, դ, մ, յ, ն, շ, չ, պ, զ, ն, ս, վ, s, r, g, փ, f, վ* :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

9. Օրինակեցէք հետեւեալ բառերը եւ ստորագծեցէք բաղաձայնով սկսածները .

Նուարդ, Տիրան, գիրք, դպրոց, աղջիկ, մայր, գրիչ, աշակերտ :

10. Օրինակեցէք հետեւեալ բառերը եւ ստորագծեցէք ծայնաւորով սկսածները :

Առաստաղ, անկողին, վառարան, ապակի, քանակ, ուսուցիչ, տետրակ, մատիտ :

11. Զրուցագրութիւն

Տարի, լիճ, վիզ, շիշ, կապիկ, պանիր, շապիկ, տիկին, պիստակ, ծաղիկ, ծիծաղ, կիրակի :

12. Բերանացի ըսէք թէ որո՞նք են զրուցագրութեան բառերուն ծայնաւորները եւ բաղաձայնները :

13. Օրինակեցէք զրուցագրութեան բառերը եւ ստորագծեցէք բաղաձայնով վերջացողները :

Արտասանութիւն. — ՇերԱՄԸ եհ ՍԱՐԴԸ

«Նայէ՛, կ'ըսէք օր մը սարդը շերամին ,
Մէկ ժամուան մէջ որքա՞ն կըտու հիւսեցի :
Դուն կ'աշխատիս շաբաթներով դը՛քացի :
Եւ մատ մը բան չըգործեցիր տակաւին :»

«Քու ոստայնըդ մարդ իր տունէն կա՛րտաքսէ՛ .
Պատասխանեց անոր շերամն ճարտար,
Ես կը հիւսեմ իմ թելերովս օգտակար ,
Տիկիններուն ճոխ զարդերը մետաքսէ :»



Գ. Ընթեցուած. — ՄԱՔՈՒՐ ԱՂՋԻԿ ՄԸ

Նուարդ շատ մաքուր աղջիկ մըն է։ Ամէն առտու աղէկ մը կը լուացուի։ Մազերը միշտ սանտրուած են։ Իր հագուստները կը խոզանակէ և կօշիկները կը սրբէ։

Տիրան քրոջը չափ մաքուր չէ։ պաղ ջուրէն շատ չ'ախորժիր։ Շատ անգամ ձեռքերը աղտոտ են, և մայրիկը կը յանդիմանէ զինքը ասոր համար։

Տիրան պիտի ջանայ քրոջը օրինակին հետեւելու։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

14. Բերանացի եւ յետոյ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն։

1. Ի՞նչ կ'ընէ նուարդ մաքուր ըլլալու համար։ — 2. Մազերը ի՞նչպէս են։ — 3. Նուարդ ի՞նչ կ'ընէ իր կօշիկները։ — 4. Տիրան քրոջը չափ մաքուր է։ — 5. Ի՞նչ բանէ չ'ախորժիր։ — 6. — Տիրան ի՞նչ ընել պիտի զանայ։

15. Սորվելիք բառեր. — ԸՆՏԱՆԻՔԸ

Մարդ, կին, հայր, մայր, զաւակ, որդի, աղջիկ, եղբայր, քոյր, մեծ հայր, մեծ մայր, հօրեղբայր, հօրաքոյր, մօրեղբայր, մօրաքոյր։ Գիրի օրինակ

Միշտ նուարդ իշեց

7. Անուն կը կոչուին այն բառերը որոնք անձ մը, անասուն մը կամ իր մը կը ցուցնեն: Այսպէս՝ Տղայ՝ անձի անուն է: Կատու անասունի անուն է: Քաղաք՝ իրի անուն է:

Հ Ր Ա Հ Ո Ւ Գ Ն Ե Ր

16. Ըսէք թէ հետեւեալ բառերը անձի^o, անասունի^o թէ իրի անուններ են:

Մարդ, կին, մատիտ, ոչխար, տետրակ, զգաւակ, մայր, քրանակ, եղբայր, կաղամար, շուն: — Օրինակի համար.

Մարդ անձի անուննէ:

Ոչխար անասունի անուն է:

17. Գրեցէք երեք անձի անուն, երեք անասունի անուն, երեք իրի անուն:

18. Զրուցագրութիւն

Ապուր, շուն, մուկ, մածուն, կատու, լուսին, ճիւղ, անկիւն, հիւղակ, գիւղ, ձիւն, մրջիւն:

19. Ըսէք թէ այս զրուցագրութեան բառերէն որո՞նք անասունի անուն են, եւ որո՞նք իրի անուն:

20. Այս զրուցագրութեան իրի անունները երկու անգամ գրեցէք:

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ
Քարեսիրտ Տղան



1. Օդը ի՞նչպէս է: — 2. — Առտուն պայուսակը թեւին տակ ուր կ'երթայ տղան: — 3. Ճամբան ի՞նչ կը տեսնէ: — 4. Տղան ի՞նչ կու տայ ծերունիին: — 5. Ծերունին ի՞նչ կ'ըսէ երբ կ'առնէ հացը: — 6. Այս դպրոցականը բարի^o տղայ է:



Դ. ԸՆԹԵՐԳՈՒԱՅ. — ՏՂԱՆ ԵԻ ԿԱՏՈՒՆ

Մեր փողոցին մէջ տըղայ մը պղտիկ
Կարկանդակ կ'ուտէր նստած դըրան մօտ,
Երբ պոչը տնկած հոն եկաւ յուշիկ
Աղուոր կատու մը գիրուկ ու մազոտ,
Եւ բիւր գգուանքով աղաչեց իրեն
Որ կըտոր մը տայ համով խըմորէն :

Ու մեր բարեսիրտ մանուկը սիրուն
Կերտծէն մաս մը տըւաւ փիսիկին.
Առաւ խածաւ զայն շողոքորթ կատուն :
Եւ վազեց գընաց չընայած ետին .

«Կեղծաւո՛ր կատու, գոչեց տըղան ժիր,
Գգուանքդի ինծի չէր. ճաշել կ'ուզէիր» :

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

21. Բերանացի պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ կ'ուտէր պղտիկ տղան: — 2. Ի՞նչ է կարկանդակը: —
3. Կատուն ինչու կը մռտար: — 4. Տղան ի՞նչ տուաւ փիսիկին: —
5. Ի՞նչ ըրաւ կատուն: — 6. Ինչ պոռաց տղան կատուին ետեւէն:

22. Սուվելիի բառեր — ԴՊՐՈՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ

Մաքրուհի, Վահրամ, Միհրան, Եւգինէ, Հայկանոյշ, Արաքսի,
աշակերտ, աշակերտուհի, մանչ, աղջիկ, ընկեր:

Դ. Դաս. — ՀԱՍՏՐԱԿ ԵՒ ԹԱՏՈՒԿ ԱՆՈՒՆ

8. Հաստրակ անուն կը կոչուին այն անունները, որոնք միեւնոյն տեսակէ ամէն անձի, ամէն անասունի, ամէն իրի կրնան տռուիլ, ինչպէս Տղայ, Լատու, Բաղաֆ:

9. Յատուկ անուն կը կոչուին այն անունները որոնք միեւնոյն տեսակէ ամէն անձի, ամէն անասունի, ամէն իրի չեն կրնար տռուիլ, ինչպէս Տիրան, Բալբուլ, Պրուսա:

10. Յատուկ անուն մը միւս գլխագիրով կը գրուի, ինչպէս Պրուսա, Տիրան, Բալբուլ:

Հ Ե Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

23. Օրինակեցէք հետեւեալ յատուկ եւ հասարակ անունները եւ դիմացը գրեցէք թէ ո՞րը յատուկ է եւ ո՞րը հասարակ.

Դասարան, պատուհան, մայր, սակառ, տակառ, Վահրամ, որդի, Հերմինէ, զրիչ, Պրուսա, սեղան, եղբայր, քոյր, կատու:

24. Օրինակեցէք հետեւեալ անունները եւ գլխագիրով գրեցէք յատուկ անունները:

զրիգոր, իսկուհի, ապակի, ազապի, ֆրանսա, դպրոց, գերմանիա, պատ, մինաս, բանալի, յովհաննէս, ուաթենիկ, հօրաքոյր, պանիր, ծաղիկ:

25. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ անոնց դիմացը մէյ մէկ յատուկ անուն դրէք.

Քրոջս անունը . . . է: -- Եղբօրս անունը . . . է: — Հօրս անունը . . . է: — Մօրս անունը . . . է: Մեր զիւղին անունը . . . է: — Մեր քաղաքին անունը . . . է:

Զրուցագրութիւն

Պարտէզէն ծաղիկներ բերին: Սեղանին վրայ կը ճաշեն: Սեխը շատ կը սիրեմ: Աւետիսէն զրիչ մը առի: Դասընկերիս անունը ներսէս է:

27. Օրինակեցէք այս զրուցագրութեան յատուկ եւ հասարակ անունները.

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

ԴԺՈՒՂԱԿԵՐ ՄԵՂՃԱՆՈՐԻՑ



Ե. Ընթացուած. — ՏիրԱՆԻՆ ՇՈՒՆԸ

Տիրան կը խաղայ իր շունին հետ, որսւն անունը Ժիր
է: Սիրուն անաստնը կը թողու որ տղան զինքը զգուէ: և
նոյն իսկ երբ Տիրան չարութիւն ընէ իրեն: ինք չի
խածներ զայն: Ժիր բարի է անասուններուն հետ ալ.
ոչխարներուն ետեւէն չ'իյնար. վազող ձիուն ետեւէն չի
հաջեր: Այս շունը չար չէ, բայց դիշերը սոսկալի պա-
հապան մը կը դառնայ: Եթէ չարագործ մը փորձէ տունը
կամ ախոռը մտնել, Ժիր կատղած վրան կը յարձակի:

Հ Ր Ա. Հ Ա Ն Գ Ն Ե Ր

28. Բերանացի, յետոյ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ
հարցումներուն.

1. Որ՞ու հետ կը խաղայ Տիրան: — 2. Ի՞նչ է շունին անունը:
— 3. Ժիր ոչխարներուն ետեւէն կ'իյն՞այ: — 4. Վազող ձիուն ետեւէն
կը հաջէ՞: — 5. Ժիր չա՞ր է: — 6. Եթէ չարագործ մը փորձէ տունը
կամ ախոռը մտնել՝ Ժիր ի՞նչ կ'ընէ:

29. Սարվելիք բառեր. — ԸՆՏԱՆԻ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ
Զի, էշ, կով, այծ, ոչխար, խոզ, շուն, կատու, ճագար. հաւ,
աբլոր, բաղ, սազ:

30. Ըսէք թէ ի՞նչ անասուններ կը տեսնէք վերի պատ-
կերին մէջ:

31. Հետեւետլ խօսքերուն մէջ կէտերուն տեղ անասունի
անուններ դրէք:

1. . . կաթը կը խմենք: — 2. . . հաւկիթը կ'ուտենք: — 3. . .
գրայ նստած կը ճամբորդենք: — 4. . . հօտը կը պահպանէ:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Մի՛ չարշարէ՛ անասունները

Ե. Դաս. — ԱՆՈՒՆԻՆ ԹԻՒԾ

11. Երբ անուն մը մեկ անձ մը, մեկ անասուն մը. մեկ իր մը ցոյց կուտայ, եզակի է, ինչպէս մանչ մը, շուն մը, տակառ մը:

12. Երբ անուն մը երկու կամ աւելի անձեր, անասուններ կամ իրեր ցոյց կուտայ յոքնակի է, ինչպէս մանչեր, անասուններ, տակառներ:

13. Անունին եզակին եւ յոքնակին թիւ կը կոչուին:

Հ Ր Ա Հ Ս Ա Գ Ն Ե Ր

32. Բերանացի ըսէք թէ ինչէն կը հասկնաք հետեւեալ անուններուն եզակի ըլլալը.

Աղջիկ մը, կատու մը, շուն մը, գիրք մը, դուռ մը, պատուհան մը, եղբայր մը, լեռ մը, պարտէզ մը, սեղան մը: — Օրինակի համար, Աղջիկ մը եզակի անուն մըն է, որովհետև մէկ անձ մը կը ցուցնէ:

33. Բերանացի ըսէք թէ ինչէ՞ն կը հասկնաք հետեւեալ անուններուն յոքնակի ըլլալը.

Մանչեր, այծեր, քանակներ, մատիտներ, նստարաններ, քոյրեր, կաղամարներ, հաւեր, բաղեր, ոչխարներ: — Օրինակի համար.

Մանչեր յոքնակի անուն մըն է, որովհետև շատ անձեր կը ցուցնէ:

34. Զրուցագրութիւն

Չին ախոռէն դուրս հանեցին: Արօտը տարին որ խոտ ուտէ, թետոյ բերին մեր տունին պատուհանին քով օղակի մը կապեցին զայն:

35. Օրինակեցէք եւ ստորագծեցէք այս զրուցագրութեան ձայնաւորով սկսող բառերը:

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

ՄԻ՛ ԶԱՐՀԱՐԵՔ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ



1. Ի՞նչ անասուն է որ կապուած է չուանին: — 2. Չուանը ինչի՞ կապուած է: — 3. Անասունին ետեւը ո՞վկեցած է: — 4. Մայրը ինչո՞ւ կ'ըսէ իր տղուն. «Չիուն մի՛ դպչիր»: 5. Տղան կը հնազանդի՞ իր մօրը: — 6. Ի՞նչ կ'ընէ ձին: — 7. Ի՞նչ կ'ըլլայ տղան: — 8. Տը-դուն հայրը օգնութեան կը հասնի. ի՞նչ բռնած է իր ձեռքը:



Զ. Ընթացուած. — ԱՆՀԱԶԱՆԴ ՃԱԳԱՐԸ

Մայրը կ'ըսէր ձագին արթուն .
«Բու մայրիկէդ մի՛ զատուիր դուն .
Երբեք մ'երթար ինձմէ հեռու :
Քանի որ դեռ չես փորձառու :»
Բայց ձագուկը հոն չի կենար
Ու կը վազէ դէպ ի անտառ ,
ու իր բարի մօրմէն հեռու՝
Կը հանդիպի վըտանգներու :
Երբ կը ցատքէ արագ արագ ,
Աղուէսի մը կ'ըլլայ ճարակ ,
եւ կը գտնէ ճագարն յիմար
Իր յանցանքին պատիժն յարմար :

Հ Յ Ա Հ Ս Ա Գ Ն Ե Ր

36. Բերանացի պատասխանեցէք հետեւեալ հարցու մներուն .
1. Ո՞վ կ'ըսէ իր ձագին որ իրմէ չզատուի : — 2. Ի՞նչ կ'ընէ
ձագուկը : — 3. Ո՞ւր կը վազէ : — 4. Ի՞նչ բանի կը հանդիպի : —
5. Ի՞նչ ըսել է կ'ըլլայ ճարակ : — 6. Ի՞նչ կը գտնէ անհնազանդ
ճագարը :

37. Սորվելիիք բառեր. — ՄԱՐՄԻՆԸ

Գլուխ, վիզ, ուս, կռնակ, կուրծք: Փոր, սրունք, ծունկ, ոտք,
բազուկ, ծեռք, մատ, դէմք, ճակատ, աչք, քիթ, այտ, թուշ,
ականջ :

38. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը մէկ կամ երկու
դնելով կէտերուն տեղ .

1 . . . աչք ունիմ: — 2 . . . գլուխ ունիմ: — 3. . . . ոտք
ունիմ: — 4. . . . ճակատ ունիմ: — 5. . . . թուշ ունիմ:
ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Կունկականդ պահան կը պարտուիք

Զ. Դաս . — ՅՈՔՆԱԿԻԻ ԶԵՒԾ

14. Անունը յոքնակիի մեջ եր կամ ներ կ'առնէ,
ինչպէս մայր, մայրեր, ճագար, ճագարներ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

39. Օրինակեցէք հետեւեալ անունները եւ անոնց իւրաքանչիւրին դիմացը գրեցէք անոնց եզակի կամյոքնակի ըլլալը-
Գլուխներ, վիզ, կռնակ, եղբայր, կատու, ճակատ, աչքեր, ճագեր,
ճագարներ, պատուհան, պայուսակ, ախոռ, օձեր, սալորներ:

40. Օրինակեցէք հետեւեալ յոքնակի անունները եւ գրեցէք անոնց եզակիները.

Նստարաններ, առաստաղներ, արտեր, շուներ, այծեր, ուսեր,
ծունկեր, թուշեր, ճակատներ, ականջներ, եղբայրներ, քոյրեր,
օղակներ:

41. Զրուցագրութիւն


Նաւակ նստանք: Հաւ կերանք: Կողով մը պտուղ առ ինք:
Հովը տերեւները կը շարժէ: Հովիւը ոչխարները կ'արածէ:

42. Օրինակեցէք զրուցագրութեան եզակի անունները:

43. Օրինակեցէք զրուցագրութեան յոքնակի անունները:

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

Ա. Եխոհեմ աղջիկը



1. Վարսենիկ ի՞նչ կ'ընէ: — 2. Ինչի՞ վրայ ելած է: — 3.
Աթոռին ծայրին վրայ կենալը խելօք աղջկան գործ է: — 4. Կատուն
ի՞նչ կ'ընէ: — 5. Վարսենիկ ի՞նչու կ'իյնայ: — 6. Ի՞նչ կ'ըլլան
աթոռը, գիրքը, կաղամարը, սեղանի ծածկոցը, կատուն: — 7. Վար-
սենիկի ճիչերը լսելով ո՞վ կը հասնի:



Է. Ընթերցուած, — ՄԱՅՐԻԿԸ

Տիրան հիւանդ է երեք օրէ ի վեր, Գլուխը կը ցաւի և աչքերը չի կրնար բանալ։ Մայրիկը անոր անկողինին քով նստած է։ Գիշերները չի քնանար, և վայրկեան մը չի հեռանար քովէն։

Տիրան պիտի առողջանայ, դպրոց պիտի երթայ նորէն. պիտի մեծնայ և օր մը շնորհքով մարդ մը պիտի ըլլայ, Երբ մայրիկը ծերանայ, ինք պիտի հոգայ անոր պիտոյքները, իսկ երբ հիւանդ ըլլայ, ի՞նք պիտի հոկէ անոր անկողինին քով։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

44. Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Քանի՞ օրէ ի վեր հիւանդ է Տիրան, — 2. Ո՞ր տեղը կը ցաւի — 3. — Մայրիկը ո՞ւր նստած է։ — 4. Մայրիկը զիշերները ի՞նչ կ'ընէ։ — 5. Երբ Տիրան մեծնայ ի՞նչ պիտի ըլլայ։ — 6. Երբ մայրիկը ծերանայ, Տիրան ի՞նչ պիտի ընէ։ — 7. Երբ հիւանդ ըլլայ։

45. Սորվելիք բառեր. — ՀԱԳՈՒՍՏԸ

Շապիկ, տարատ, բանկոն, շրջազգեստ, վտաւակ, գուլպայ, կօշիկ, զիխարկ, փողկապ, օժիք,

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Արդյունք չեր շնորհը

Է. Դաս. — 807

15. Յօդր երկու ձեւ ունի՝ ը եւ ն։
16. Հ յօդր կը դրուի բաղաձայնով վերջացող
բառերուն վրայ. ինչպէս մայրիկ, մայրիկը. մայրիկը
նստած է անլողինին ժով։
17. Ն յօդր կը դրուի ձայնաւորով վերջացող բա-
ռերուն վրայ. ինչպէս որդի, որդին. որդին հիւանդ է։
-

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

46. Օրինակեցէք հետեւեալ բառերը եւ անոնց վրայ յար-
մար յօդեր աւելցուցէք.

Շապիկ, բանալի, նուարդ, կօշիկ. հօրեղբայր, ապակի, աշա-
կերտ, դաս, բաճկոն, այծ, մեղու. հաւ, ծով, տարի, լուսին։

47. Թարմար յօդեր դրէք հետեւեալ խօսքերուն մէջ զիծե-
րուն տեղ։

Ապակի — կոտրեցաւ. Զի — ազնիւ անասուն մըն է։ Մեղու —
աշխատասէք է։ Շապիկ — պատռեցաւ. Շրջազգեստ — զեղեցիկ է։


48. Զրուցագրութիւն

Գարունը եկաւ. Գառնուկը շատ կը սիրեմ. Գինի չեմ խմեր։
Մաքրուհին շաքար կերաւ. Մեր քաղաքը շատ մեծ է։

49. Օրինակեցէք այս զրուցագրութեան յօդ ունեցող բառերը

ԲԵՐԱՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

Պարկես տղան



1. Արտաշէս թղթապանակ մը կը գտնէ։ — 2. Պարկես տղան
տէրուը կը յանձնէ թղթապանակ։



Արտաստուքիւն. — ՄԱՅՐԻԿՍ ԱՆՈՒՇ
ԵՐԲ ՀԱՐԹԸՆՆԱՄ ԿԱՆՈւԽ ԱՊՏՈՒՆ :
Ո՞Վ ԿԵ ՀԱԿԵ ՔՈՎԸ ԱՐԹՈՒՆ
ՈՐ ԴՊՐՈԳԷՆ ՀԸՄԸՆԱՄ ՈՒՂ .

— Մայրիկս անուշ :

ԵՐԲ ԴՊՐՈԳԷՆ ԴԱՌՆԱՄ ԵՍ ՄՈՒՆ ,
Ո՞Վ ԻՆՃ ԿՈւ ՄՊԱՅ ԱՓՈՎ ԼԵԳՈՒՆ
ԶԱՄԻՀ , ԿԱՂԻՆ , ԱՓԽՍԹՈՎԿ ԿԱՄ ՆՈՒՂ .

— Մայրիկս անուշ :

ԵՐԲ ԳԻՉԵՐԸ ՊԱՌԿԻՄ ՄԻՆԱԿ ,
Ո՞Վ ԿՈւԳՈՅ ՄՕՄՍ ԻՄ ՀԱՐՊՈՒՆԱԿ
ԾԱՃԿԵԼ ՎՐՐԱՍ ՃԵՌՔՈՎ ՔԸՆՔՈՒՂ .

— Մայրիկս անուշ :

ԵՍ ՄԼ ԱՆՀՈՒՆ ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔՈՎ
ՊԻՄԻ ՀԱԿԵԱՄ ՍՐՆԱՐԻՆ ՔՈՎ
ԵՐԲ ՊԼԱՌԱՆՈՒ ԸԼՅԱՅ ՎԱՄՈՒԺ

— Մայրիկս անուշ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

50. Առվելիք բառեր . — ՈՒՏԵԼԻՔ ԵԻ ԽՄԵԼԻՔ
ՄԻԱ . ՃՈՒԿԸ, հաւկիթը, կարագ, կաթը. պանիր, բանջարեղէն,
պտուղը: ջուր, գինին, սուրճը, թէյը. զարեցուր:

51. Ստորագծեցէք Առվելիք Բառերուն մէջի յօդ ունե-
ցող անունները:

52. Պտուղ, միս, կաթ, ճուկ, բառերը դնել հետեւեալ
նախաղասութեանց մէջ յարմար տեղերը.

Այրած . . . չ'ուտուիր: — Հոտած . . . ը կը նետենք: — Թարմ
• • . ը շատ կը սիրեմ: — Խակ . . . ը պէտք չէ փրցնել:

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

Արժանի պատիմը



1. Կրնա՞մ փունջ մը շինել, կ'ըսէ
աղջիկ մը իր մօրը:
—Այո՛, բայց մի՛ մօտենար աւազանին:



3. Ե՞ն, մայրիկիս չեմ ըսեր աւա-
զանին քովէն ժողվելս:



4. Աղջի՛կս, ուրիշ անգամ խօսքիս
հակառակ մի՛ վարուիր:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

53. Զրուցագրութիւն

Ցորենով հաց կը շինուի: Ցորեկը կ'աշխատինք, զիշերը
կը պառկինք: Ծովուն մէջ ծուկերը կը լողան: Զիուն ծագը շատ
սիրուն է: Անձրեւ եկաւ երէկ:

**54. Օրինակեցէք այս զրուցագրութեան բառերը եւ ստո-
րագծեցէք յօդերը:**

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

իւրիշ՝ իցի՛ ջործէ



Ը. Ընթերցուած. — ԳԱՅԼԻ ԵՒ ՈՒԼԻ
Գայլը տեսաւ ուլիկ մ'աղուոր
Որ կեցած էր ժայռի մը ծայր.
«Վար իջի՛ր շուտ, ըստ անոր,
Սիրո՛ւն այծիկ, դուն չե՞ս վախնար.
Եթէ ստհիս և իյնաս վար,
Կ'ըլլայ մարմինըդ հազար կըտոր»
«Լըռէ՛, լըռէ՛, գայլ կեղծաւոր,
Պատասխանեց ուլը կայտառ.
Գիտե՛մ ունիս փոր մը խոշոր,
Կը բզքտես գառնուկ, ոչխար.
Բայց դիս խարել դուն չես կրնար,
Գովեստներըդ սո՛ւտ են բոլոր»
Անուշ լեզու մարդիկը չար
Վըտանգներ են միշտ մեզ համար:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

55. Բերանացի պատասխանեցէր հետեւ եալ հարցումներուն.
1. Գայլը ի՞նչ տեսաւ. — 2. Ուլիկը ո՞ւր կեցած էր. — 3. Գայլը
ի՞նչ ըրաւ ուլիկին. — 4. Ի՞նչ պատասխանեց ուլիկը.

56. Սորվելիիք բառեր. — ԳՈՅՆԵՐԸ

Ճերմակ կաւիճ, սեւ գրատախտակ, կարմիր մատիտ, մանի-
շակագոյն մելան, կապոյտ տետրակ, կանանչ խաւաքարտ, դեղին
պայուսակ:

57. Օրինակեցէր այս բառերը եւ ստորագծեցէր ածա- կանները:

Ը. Գառ. — ԱծԱԿԱՆ
Որակական ածական

18. Այն բառը որ ցոյց կու տայ անձի մը , անա-
սունի մը կամ իրի մը ինչպէս ըլլալը , որակական ածա-
կան մըն է , ինչպէս՝ կեղծաւոր գայլ , սիրուն այծիկ ,
ճերւակ կաւիճ :

19. Բառի մը որակական ածական ըլլալը կը հաս-
կրցուի անունի մը ինչպէս ըլլալը հարցնելով : Օրինակ՝
Ի՞նչպէս գայլ . — Կեղծաւոր գայլ : Ի՞նչպէս արծիւ , —
Սիրուն արծիւ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

58. Գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն .

Ի՞նչ է աչքիդ գոյնը : — Ի՞նչ է մազերուդ գոյնը : — Ի՞նչ է ակ-
ռաներուդ գոյնը : — Ի՞նչ է շրթունքիդ գոյնը : — Ի՞նչ է հագուս-
տիդ գոյնը : — Ի՞նչ է կօշիկիդ գոյնը : — Ի՞նչ է գուլպայիդ գոյնը :

59. Հետեւեալ անունները օրինակեցէք եւ կէտերուն տեղ
նշանակեցէք հետեւեալ գոյներէն յարմարները :

Անեւններ . — Տերեւը . . . է : Զիւնը . . . է : Արիւնը . . . է :
Ածուխը . . . է : Երկինքը . . . է : Ոսկին . . . է :

Գոյներ . — Կարմիր , կանանչ , սեւ , կապոյտ , դեղին , ճերմակ :

60. Օրինակեցէք Ը. Ընթերցուածին ածականները :

61. Մէյմէկ յարմար անուն դրէք հետեւեալ ածականնե-
րուն քով .

Կեղծաւոր , կայտառ , կարմիր , խոշոր , չար , աղուոր , կանանչ ,
մաքուր , աղտոտ , ճերմակ , սեւ :

62. Մէյմէկ ածական դնելով ամրողացուցէք հետեւեալ
խօսքերը :

1 . . . տղան իր դասատուէն կը պատժուի : — 2. Մայրս . . .
կերակուրներ կ'եփէ մեզի : — . . . հագուստներս կիրակի օրերը
կը հագնիմ : — Քոյրս . . . մազեր ունի :

63. Զրուցագրութիւն

Արծաթ աշտանակ , արթուն աշակերտ , սիրուն թիթեռնիկ ,
գեղեցիկ թաղսր , թեթեւ կառը , անիրաւ մարդ , խարդախ ընկեր ,
զարդարուն սենեակ , համելի տուն , տհաս դեղձ :

64. Ստորագծեցէք այս զրուցագրութեան որակական ածա-
կանները :

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

ԽաՅր խօսքի ականջ յ՛կարիք



Թ. Ընթեցուած. — ձԱՇԲ

Կիրակի ցորեկ է: Օդը տղուոր է: և Երկինքը կապոյտ: Բաց պատուհանին առջեւ՝ սեղանին չուրջը հաւաքուած են հայրիկը, մայրիկը, Նուարդ և Տիրան: Մայրիկը կը բաժնէ ապուրը: Տղաքը շատ անօթի են, բայց համբերութեամբ կը սպասեն որ կարգը իրենց գայ: Սեղանին վրայ շատ չեն խօսիր, փշրանքները վար չեն թափեր, և սփռոցը շեն աղտոտեր: Նուարդ և Տիրան քաղաքավար են:

Հ Ր Ա. Հ Ա. Դ. Գ Ն Ե Ր

65. Բերանացի յետոյ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Այդ կիրակին օդը ի՞նչպէս էր: — 2. Երկինքը ի՞նչ գոյն ունէր: — 3. Սեղանատան պատուհանը ի՞նչպէս էր: — 4. Սեղանին շուրջը որո՞նք հաւաքուած էին: — 6. Ո՞վ կը բաժնէր ապուրը: — 6. — Տղաքը ի՞նչպէս կը սպասեն որ կարգը իրենց գայ: — 7. Սեղանին վրայ ի՞նչպէս կը վարուին:

66. Սորվելիք բառեր. — ԶԵՒԵՐԸ

Ուղիղ գաւազան մը, կոր գիծ մը, կլոր ծակ մը, հաւկթածեւ սեղան մը, քառակուսի տախտակ մը:

67. Օրինակեցէք այս բառերը եւ ստորագծեցէք ածականները:

68. Երկրորդ անգամ օրինակեցէք այս բառերը եւ ստորագծեցէք անունները:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Բանագիտական իշխան

Թ. Դաս. — Թուական Ածական

20. Թուական ածականները անուններուն քանի հատ բլլալը ցոյց կու տան :

21. Թուական ածականներն են մէկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եռը, ութը, ինը, տասը, տասն, երեսն, տառասուն, յիսուն, վարտուն, եօթանասուն, ութուն, իննուն, հարիւր, հազար, եւայլն :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

69. Բերանացի, յետոյ զրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

Քանի՞ մատ ունիք: — Քանի՞ տարու էք: — Քանի՞ եղբայր ունիք: — Քանի՞ քոյր ունիք: — Քանի՞ զիրք ունիք: — Քանի՞ տետրակ ունիք: — Քանի՞ աշակերտ կայ ձեր դասարանին մէջ:

70. Օրինակեցէք հետեւեալ բառերը եւ ստորագծեցէք որակական ածականները:

Աղուոր օդ: — Կապոյտ երկինք: — Քաղաքավար տղայ: — Մեծ կամ պղտիկ քաղաք մը: — Լայն կամ նեղ դուռ մը: — Երկար կամ կարճ փողոց մը: — Բարձր կամ ցած տուն մը:

71. Զրուցագրութիւն


Խորունկ փոս, սաստիկ փոթորիկ, երկու փարոս, տափակ սեղան, հինգ փիղ, բարի հայր, քսան բոժոժ, ութը բաժակ, նեղ տաբատ, յիսուն բառ, վարպետ դարբին:

72. Օրինակեցէք այս զրուցագրութեան բառերը եւ ստորագծեցէք թուական ածականները:


73. Երկրորդ անգամ օրինակեցէք զրուցագրութեան բառերը եւ ստորագծեցէք որակական ածականները:

ԲԵՐԱՆԱԹԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

ՄԻ՛ ՊԱՀԻՐ ԼՈՒՑԿԻԲԵՐՈՒՆ



1. Սպասուհին կ'ըսէ նարկիսին. «Լուցկիներուն մի՞ դպչիր:» — 2. Նարկիս կը բռնկցնէ լուցկիները: — 3. Ի՞նչ կ'ըլլայ հետեւանքը:



Փ. Ընթերցուած. — Թիթե՛նիկը ԵՒ ՃԱՆՃԻԿԸ
«Փախի՛ր մոմէն, միջա՛տ չնչին :
Կ'ըսէր թիթեռն օր մը ճանճին .
Թեւըս կ'այրեմ ես շատ անգամ
Երբ անոր քով թոչիլ կուդամ :»
Բայց պըտըտիկ ճանճը կ'ըսէր.
«Ես կը սիրեմ տղուոր լոյսեր .
Կ'ուզեմ տեսնել ես ամեն բան ,
Սորվիլ կ'ուզեմ ես ամեն բան :»
Եւ բզզալով ճանճիկն յիմար
Վառող մոմին կը մօտենար :
Երբոր յանկարծ բոցէն այրած .
Պատրոյգին քով ինկաւ մընաց :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

74. Բերանացի պատասխանեցէր հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ կ'ըսէր թիթեռնիկը ճանճին : — 2. Ի՞նչ պատասխանեց ճանճը : — 3. Ի՞նչ ըրաւ յետոյ : — 4. Ի՞նչ պատահեցաւ իրեն .

75. Սորվելիք բառեր. — ՏՂՈՒ ՅԱՏԿՈՒԹԻՒՆԵՐ
Հնազանդ տղայ մը, խելացի եւ աշխատասէր աշակերտ մը, քաղաքավար ընկեր մը, անկեղծ աղջիկ մը, խոհեմ աշակերտուհի մը :

76. Օրինակեցէր այս բառերը եւ ստորագծեցէր ածականները :

77. Երկրորդ անգամ օրինակեցէր այս բառերը եւ ստորագծեցէր անունները :

Փ. Դաս. — ՑՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

22. Այն ածականները, որոնք անունները ցոյց կուտան, կը կոչուին ցուցական ածական, ինչպէս Այս ճանահիկը, այդ ճանահիկը. այն մուլը:

23. Ցուցական ածականներն են, այս, այդ, այն:

Հ Յ Ա. Հ Ա. Ն Գ. Ն Ե Ր

78. Բերանացի եւ յետոյ գրաւոր ըսէ՞ք թէ որո՞նք են հետեւեալ խօսքերուն մէջ ցուցական ածականները.

Այդ աղջիկը շատ անկեղծ է: — Այս տղան շատ հնազանդ է: — Այն աշակերտը շատ աշխատասէր է: — Այդ զրիչները կոտրած են: — Այս պատրոյգները կործ են: — Այն մոմը կը վառի:

79. Մէջմէկ ցուցական ածական դրէք հետեւեալ խօսքերուն տեղ:

. . . զրիչը կարմիր է: — . . . զրիչը սեւ է: — . . . աշակերտուհին շատ խոհեմ է: — . . . տունը ձեր հօրաքրո՞ջն է:

80. ԶԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Այս դոյլը, այդ լոյսը, կանանչ բոյսը, այն գոյնը, զեղեցիկ բոյնը, այդ թոյնը, զարդարուն խոյրը, ծոյլ աշակերտը, այս զոյգը, արշալոյսը, սառոյցը:

81. Օրինակել այս զրուցագրութեան բառերը եւստորագծել ցուցական ածականները:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

ԱՆՁԻՌԻ Տ Ժ Շ Ը Ա Վ



ԺԱ. Ընթեցուած — ՆՈՒԱՐԴԻՆ ՍԵՆԵԱԿԲ

Նուարդ կը սիրէ կարգ կանոնը : Իր սենեակը միշտ կոկիկ կը պահէ . ամէն բան իր տեղը կը դնէ : Իր հագուստները կախած է ձորձակալին մէջ : Տեսէք իր անկողինին սաւանները որչա՞փ ճերմակ են , որչա՞փ մաքուր է իր սեղանը . փոշի մը չկայ աթոռներուն վրայ : Կարգ կանոն ունենալը շատ գեղեցիկ յատկութիւն մըն է : Ամէն բան տեղ մը պէտք է ունենայ , և ամէն բան իր տեղը պէտք է դրուի :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

82. Բերանացի , յետոյ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն :

1. Նուարդ ի՞նչպէս կը պահէ իր սենեակը : — 2. Ամէն բան ո՞ւր կը դնէ : — 3. Ո՞ւր կախած է իր հագուստները : — 4 Անկողինին սաւանները ի՞նչպէս են : — 5: Կարգ կանոն ունենալը ի՞նչ տեսակ յատկութիւն մըն է :

83. Սորվելիք բառեր . — Անասունի յատկութիւններ

Հաւատարիմ շուն , երկչուտ նապաստակ , խորամանկ աղուէս , տիմար էշ , կաթնտու կոլ , յամառ ջորի , ածան հաւ . ազնիւ ծի :

84. Օրինակեցէք վերոգրեալ բառերը եւ ստորագծեցէք որակական ածականները :

85. Երկրորդ անգամ օրինակեցէք նոյն բառերը եւ ստորագծեցէք անունները :

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Կանոնաւոր իշխան

ԺԱ. Դաս. — ՍՏԱՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

24. Ստացական ածական կը կոչուի այն ածականը որ անձի մը, անասունի մը կամ իրի մը որուն ըլլալը կը ցուցեն, ինչպէս *իմ եղբայր*, *+ու սենեակդ*, *իւ հազուսները*:

25. Ստացական ածականներն են *իմ*, *իու*, *իր*, *մեր*, *ձեր*, *իրենց*:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

86. Հետեւեալ բառերուն առջեւ ստացական ածականներ դրէք.

Մոմ, սեղան, փշրանքներ, պատուհան, սեղանատուն, բաժակ, տաբատ, ուլ, այծ մարմին, գառնուկ, ոչխսր, ուկի, կօշիկ, գուլպայ, մաղ, ակռայ, գօտի, քսակ, քերական:

87. Զրուցագրութիւն

Իմ ելակներս, մեր եկեղեցին, այս եզը, իմ երազս, եօթը սենեակ, քու մանեակդ, այդ զայլը, լայն փողոցը, երկայն կօշիկը, քու այտդ, ձեր այծը:

88. Օրինակեցէք այս զրուցագրութեան բառերը եւ ս զրեցէք ստացական ածականներուն տակ, ց զրեցէք ցուցական ածականներուն տակ:

ԲԵՐԱՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

Պատճուած գողը



1. Ի՞նչ կը տեսնէք առաջին պատկերին մէջ: — 2. Ի՞նչ կը տեսնէք երկրորդ պատկերին մէջ: — 3. Ի՞նչ կը տեսնէք երրորդ պատկերին մէջ: — 4. Այս պատկերներուն վրայ պզտիկ պատմութիւն մը յարմարցուցէք և բերանացի պատմեցէք:



Արտասահնութիւն. — Եթէ Պարիկ ըլլաթի ես

Երկու աղջիկ կը խօսէին իրարու հետ.

Մէկը կ'ըսէր. «Եթէ պարիկ ըլլայի ես,

իմ տանս մէջ կ'ունենայի գոհար, բեհեզ,

Շրջազգեստներ թըռաններով մետաքսաւէտ,

Խաղալիկներ և նուշիկներ, միրզեր պէս պէս,

Եթէ պարիկ ըլլայի ես»

— «Ես ալ, ըսաւ ընկերուհին իր դեռատի,

Շատ կը սիրեմ խաղալ։ Խնդալ, պերճանք, հանդէս,

Բայց երբ կը տեսնեմ խեղճ պղտիկ մը աղքատ ու հեզ,

Որ կը մըսի բոպիկ ու մերկ և անօթի

Ինչ որ ունիմ պիտի տայի անոր սիրտէս,

Եթէ պարիկ ըլլայի ես»

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

89. Սարվելիք բառեր — Արսիեստներ

Երաժիշտ, դերասան, նկարիչ, գծագրիչ, արձանագործ, քանդակործ, ճարտարապետ, բժիշկ, վիրաբոյժ։

90. Վերոգրեալ բառերէն յարմարագոյնները նշանակեցէք հետեւեալ խօսքերուն մէջ։

Կը նկարէ։ — . . . արձան կը շինէ։ — . . . հիւանդ կը դարմանէ։ — . . . թատրոնի մէջ կը խաղայ։ — . . . կը քանդակէ։

Գիրի օրինակ

Պղորմանց Իշեֆ

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ
Բարեգութուրան հանոյքը



1. Կաթնավաճառ կինը առտուները կաթ կը բերէ էշուն վրայ բեռցնելով։



3. Տիրան եւ նուարդ զեղեցիկ գաղափար մը կ'ունենան։

4. Իրենց խնայած դրամները կը հանեն եւ կը հաշուեն։



5. Հայրիկին կարծիքը կ'առնեն։

6. Կաթնավաճառ կինը կ'օրհնէ Տիրանն ու նուարդը։

Հ Ր Ա Հ Ս Ն Գ Ն Ե Ր

91. Զրուցագրութիւն

Հինգ աղջիկ, գաղջ ջուր, երկայն եղջիւր, ողջ նապաստակ, այդ կամուրջը, տասը մրջիւն, երջանիկ մայրը, իր որջը, աղտոտքուրց։

92. Օրինակեցէք այս զրուցագրութեան որակական ածականները։



Ժ. Ընթացուած. — ԶիհնագնձԱԿՆԵՐԸ

Երկինքը մութ է և գետինը ճեփ ճերմակ։ Մառերուն ճիւղերէն վար սառոյցներ կը կախուին։ Հովը սաստիկ կը փչէ, և դպրոցի աշակերտներուն դէմքն ու ձեռքերը կաս կարմիր կտրած են ցուրտէն։ Բայց անոնք ոչ հովէն կը վախնան, ոչ ճիւնէն։ Իրիկուան արձակումի ատեն՝ ճիւնագնտակ կը խաղան։ Յանկարծկը նըշմարեն ճիւնէ մարդ մը, որ շիտակ կայներ է։ աչքերուն տեղ ածուխի կտորներ կան։ Ամէնքը մէկէն այն կողմը կր վազեն, ու կր սկսին ճիւնագնտակները նետել անոր։ Տղաքը կը տաքնան այդ մարմնամարզով և ուրախ զուարթ տուն կը դառնան։

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

93. Բերանացի պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչպէս է երկինքը։ — 2. Ի՞նչպէս է գետինը։ — 3. Ի՞նչ կը կախուի ծառերու ճիւղերէն վար։ — 4. Ի՞նչ եղած են դպրոցի աշակերտներուն դէմքն ու ձեռքեր։ — 5. Տղաքը արձակումի ատեն ի՞նչ կը խաղան։ — 6. Ի՞նչ կը նշմարեն յանկարծ։ — 7. Ի՞նչ կը նետեն ճիւնէ մարդուն։ — 8. Յետոյ տղաքը ո՞ւր կը դառնան։

94. Սուվելիի բառեր. — Արձեստներ

Տպագրիչ, լուսանկարիչ, դեղագործ, ատաղձագործ, դարբին, դերձակ, սաֆրիչ, կօշկակար, ժամագործ։ լպուտ, խոհարար, մեթնագործ, ոսկերիչ։

95. Վերոգրեալ բառերէն յարմարները նշանակեցէք հետեւեալ խօսքերուն մէջ, կէտերուն տեղ։

Կօշիկ կը կարէ։ — Ը բանալի կը շինէ։ — Ը գրասեղան կը շինէ։ — Ը զիրք կը տպէ։ — Ը լուսանկար կը հանէ։ — Ը դեղ կը պատրաստէ։

Ժ. Թաս. — Դերանոին

26. Այն բառերը որոնք անունին տեղը դրուած են, կը կոչուին դերանուն. Տիրան կը խաղայ ձիւնին մէջ. անէկ ցուրտին չի վախնար. Անիկա դերանուն է, որովհետև Տիրանին տեղը դրուած է.

27. Նոյնպէս դերանուններ են. ես, դուն. Ես ցուրտին չեմ վախնար. գուրտին չես վախնար :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

96. Օրինակել հետեւեալ խօսքերը եւ ստորագծել դերանունները.

Ես ձիւնագնտակ չեմ խաղար: — Դուն նշմարեցիր ձիւնէ մարդ մը. — Անիկա հովէն կաս կարմիր կտրեր է: — Ես ուրախ զուարթ տուն կ'երթամ: — Անիկա կօշիկ մը կարել տուեր է կօշկակարին:

97. Ամբողջացուցէք հետեւեալ խօսքերը որակական ածականներ գործածելով.

... տղայ մը, երբ բան մը տրուի իրեն. «Շնորհակալ եմ» լսելու չի մոռնար: — . . . աշակերտ մը երբեք ինքզինքը չի գովեր: — Զմեռուան մէջ . . . սենեակ մը ունենալու համար կրակ վառելու է: — . . . տղան կը սիրուի:

98. Ամբողջացուցէք հետեւեալ խօսքերը ցուցական եւ ստացական ածականներ գործածելով.

... մսավաճառը շատ թարմ միս կը ծախէ: — . . . ոսկերիչը սիրուն մատանիներ կը շինէ: . . . ժամագործը մեր աւրուած ժամացոյցը շտկեց:

99. Զրուցագրութիւն

Քու բաջ շունդ, իմ աջ ձեռքս, իր ջութակը, այն զորին, փայլուն ջահ, իմ նարինջներս: — Այս չամիչները, չորս խնձոր, չոր խոտ, այդ կոչնակը, կանանչ խաղող, իրենց գրիչները:

100. Օրինակել այս զրուցագրութեան բառերը եւ ստորագծել ցուցական ածականները:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Յուրացր խցառող Պ'յանտ

Փ. Դաս. — Դերձնուինին թիմ

28. Երբ դերանունը մեկ անձ մը կը ցուցնէ, եզակի է. ինչպէս. ես, դուն, ան, ինք, անիկա, եւ ցուրտին չեմ վախնար:

29. Երբ դերանունը երկու կամ աւելի անձ կը ցուցնէ յօֆնակի է, ինչպէս մենք, դուք, իրենք. անոնք: Մեւ+ ցուրտին չեմ վախնար:

30. Ես, դուն, ինք, ան, անիկա, մենք, դուք, իրենք, անոնք դերանունները կը կոչուին անձնական դերանուն:

Հ Ր Ա Հ Ս Ն Գ Ն Ե Ր

101. Օրինակեցէք հետեւեալ բառերը, եւ եզակի դերանուններուն տակ ե զիրը նշանակեցէք, իսկ յոքնակի դերանուններուն տակ յ զիրը:

Մենք՝ մեր դասերը կը սորվինք: — Դուք՝ ձեր սենեակը մաքուր կը պահէք: — Ան իր ժամացոյցը կոտրեց: — Դուն զրասեղանիդ վրայ մելան թափեցիք: — Անոնք քու զիրքերդ չեն խառներ: — Ես բնաւ չեմ ախորժիք տաքէն:

102. Սորվելիք բառեր. — Առեհջոկրով ԶԲԱԴՈՂՆԵՐ

Գրավաճառ, կաթնավաճառ, նպարավաճառ, հացագործ, փերեզակ, մսավաճառ, պտղավաճառ, ծկնավաճառ, փայտավաճառ, ածխավաճառ,

103. Օրինակել հետեւեալ խօսքերը, կէտերուն տեղ հարկ եղած բառերը դնելով.

Կաթնավաճառը . . . կը ծախէ: — Նպարավաճառը . . . կը ծախէ: Հացագործը . . . կը բերէ: — Զկնավաճառը . , , կը ծախէ: — Ձբկերը . . . կը բերէ:

Արտաշենութիւն. — ԲԱՐԻ ՄԱՆԿԻԿ, ԻՆԾԻ ԴՈՒՌԴ ԲԱՇ



Զիւնը ծածկեց դաշտ ու անտառ,
Տերեւները կը թափին վար.
Հողին վըրայ հունտ չի մընաց.
Բարի' մանկիկ, ինձ դուռըդ բա՛ց:

Հովը փրցուց բոյնըս ծառէն,
Զիս վըռնտեց ոստէն, թառէն
Փետուրներըս եղան թափի թաց.
Բարի' մանկիկ, ինձ դուռըդ բա՛ց:

Ամէն կողմ ցուրտ, ամէն կողմ ձիւն,
Չունիմ ոչ տուն, ոչ անկողին,
Թեւիկներըս սառ են կտրած.
Բարի' մանկիկ, ինձ դուռըդ բաց:

Տոտիկներըս ա՛լ չունին ուժ
Ու կը մարի ձայնիկս անուշ.
Չունի՞ս արդեօք փշրանք մը հաց.
Բարի' մանկիկ, ինձ դուռըդ բաց:

Երբոր գարնան ծազի արեւ,
Երբոր ծըլի ծաղիկ, տերեւ,
Պիտի լըսես երգերս յանկարծ
Պատուհանիդ առջին կայնած.
Բարի' մանկիկ, ինձ դուռըդ բաց:

Ճ Ռ Ա Ճ Ա Ն Գ Ն Ե Ռ

104. Զրուցագրութիւն

Ընկոյզ, ընծայ, ընկեր, ընտիր,
ընդարձակ, պսակ, պտուղ, տնակ,
դրամ, կլոր, թոջուն, պղտիկ, տգեղ,

105. Օրինակել այս զրուցա- գրութեան մէջէն նախ գոյական- ները, յետոյ ածականները,



ԺԳ. ԸՆԹԵՐՁՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր՝ Տիրանին ընկերներէն մէկն էր։ Այս տղան շատ անառակ էր, և ուսուցիչը միշտ տժգոհ էր իրմէ։ Կիրակի առտու մը, Գրիգոր իր տանը պատուհանին առջեւ նստած կը ճաշէր։ յանկարծ տեսաւ որ նուռեր թափեր էին քովի պարտէզին նոնենիին տակ։ Իսկոյն վար իջաւ, և ցանկին կէս ճեղքէն դժուարութեամբ քովի պարտէզը մտաւ։ Տարատին գրպանները նուռերով լեցուց։ Այդ միջոցին պարտէզին տէրը վրայ հասաւ։ Գրիգոր կը ջանար ցանկին ճեղքէն փախչիլ։ բայց գրպանները նուռերով ուռեցած էին, և ճեղքին մեջ բռնուեցաւ մնաց մուկի պէս։ Մտիպուեցաւ նուռերը ետ տալ, պատիժ ալ կրեց։

Հ Ի Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

106. Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէր հետեւեալ հարցումներուն։

1. Ո՞վ էր Գրիգոր։ — 2. Ի՞նչ տեսակ տղայ էր Գրիգոր։ — 3. Իր պատուհանին առջեւ ի՞նչ կ'ընէր Գրիգոր։ — 4. Ի՞նչ տեսաւ նոնենիին տակ։ — Ուրկէ՞ պարտէզ մտաւ։ — 6. Տարատին գրպանները ինչով լեցուց։ — 7. Ո՞վ վրայ հասաւ։ — 8. Գրիգոր ուրկէ՞ ջանաց փախչիլ։ — 9. Ինչու ճեղքին մեջ բռնուեցաւ։

107. Սուվելիիք բառեր։ — ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Բարի աշակերտը մտիկ կ'ընէ, կ'աշխատի, կը յառաջդիմէ, Յոռի աշակերտը հանդարտ չի կենար, կը խօսի, կը խնդայ, Զին կը վազէ, ոչխարը կը մայէ, շունը կը հաջէ, կատուն կը մլաւէ, բաղը կը լողայ, արեւը կը լուսաւորէ, անիւը կը դառնայ։

108. Հետեւեալ խօսքերուն մէջէն ստորագծել ստացական ածականները։

Իմ գրպանս։ — Այն նուռերը։ — Մեր պարտէզը։ — Զեր ուսուցիչը։ — Անոր նախաճաշը։ — Այդ տարատը։ — Անոնց նոնենին։

Ժ.Գ. Դաս. — ԲԱՑ ԵՒ ԵՆԹԱԿԱՑ

31. Այն բառը որ ցոյց կու տայ թէ ի՞նչ կ'ընէ անձ
մը, կենդանի մը, կամ իր մը, բայ կը կոչուի. ինչպէս.
Գրիգոր հը ճաշէ, ձին կը ժաշէ, արեւը հը լուսարէ:

32. Այդ անձը, անասունը կամ իրը բային ենթական է:

33. Բային ենթական կը գտնուի ո՞վ հարցումը ընելով բային առջեւ.

Եթե ըսեմ *Գրիգոր կը ճաշէ, եւ հարցնեմ.* Ո՞վ կը ճաշէ, պատասխանը պիտի ըլլայ՝ *Գրիգոր:* *Գրիգոր* կը ճաշէ բային ենթական է:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

109. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ բայերը ստորագծեցէք.

Ոչխարը կը մայէ: — Սպասուհին կ'աւլէ: — Մանկիկը կու լայ: — Աքաղաղը կը խօսի: — Դերձակը կը ձեւէ և կը կարէ:

110. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ենթակաները ստորագծեցէք.

Հաւը հաւկիթ կ'ածէ: — Կատուն կը քնանայ: — Զուկը կը լողայ: — Թիթիռնիկը կը թռչի: — Թուչունը կ'երգէ: — Մայրը կը խրատէ: — Զիերը կը վազեն:

111. Զրուցագրութիւն

Հովը սաստիկ կը փչէ, տունը տեղէն կը թնդայ, պատուհանները կ'երերան, ծխանէն մուխ կ'ելլէ, ծառը կը ծոի, տերեւը կը թռի:

112. Օրինակեցէք այս զրուցագրութեան բայերը:

113. Օրինակեցէք այս զրուցագրութեան ենթակաները:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

ՊԵՐԵՐԸ ՈՒՂՅԱՄԾՐԸ ՀՄՆՔ ՄՇԿԱԿԱՆ

ԺԵ. ԳԱԱ. — ԲԱՑԻՆ ԹԻՒԾ

34. Բայր եզակի կը դրուի եթէ ենթական եզակի է, եւ յոքնակի կը դրուի, եթէ ենթական յոգնակի է. ինչպէս, ԳՐԻԳՈՐ Է ՃԱՇԽ, աշակերտները Է ԷՌԱՋԻՆ :

ՀՐԱՀԱՆՔՆԵՐ

114. ՕՐԻՆԱԿԵցէք ՀԵՏԵՎԵԱԼ ԽՈՍՔԵՐԸ Եւ ՍՊՈՐԱԳԸԵցէք ԵԶԱԿԻ ԵՆԹԱԿԱՆԵՐՆ Ու ԲԱՅԵՐԸ.

ԲԺԻՇԿԸ ԲԻւանդները կը դարմանէ: — Դարբինները փականք կը շինեն: — ԾՈՅԼԸ իր ժամանակը կը կորսնցնէ: — Կատուները մուկ կը բռնեն: — Ծաղիկները պարտէզը կը զարդարեն: — Փայտահատը ծառը կը կտրէ:

115. ՀԵՏԵՎԵԱԼ ԲԱՌԵՐԸ ՕՐԻՆԱԿԵցէք Եւ ԿԵՄԵՐՈՒՆ ՄԵՂ ՄԵԿ ԵՆԹԱԿԱՅ զրեցէք.

... կը կարդայ: — ... կը խաղայ: ... կը լողայ: — ... կ'երգէ: — ... կերակուր կ'եփէ: ... լաթ կը լուայ: — ... կաթ կու տայ:

116. ՍՈՐՎԵԼԻՔ ԲԱՌԵՐ. — ՀՈՅՍ ԵԻ ՏԱՔՈՒԹԻՒՆ

Տաք, ցուրտ, վառարան, բոց, փայտ, կրակ, ցորեկ, զիշեր, լուսին, լուցկի, լապտեր, լամպար, արեւ:

117. ՀԵՏԵՎԵԱԼ ԲԱՌԵՐՈՒՆ ՄԵԶ ԵՆԹԱԿԱՆԵՐՈՒՆ ԱՌՋԵՎ ԲԱՅԵՐ զրեցէք.

ԱՐԵՎԸ ... : — ՓԱՅՄԸ ... : — ՎԱռարանը ... :



ԱՐՏԱՍԱՅԻՆ ԹԻՒԲ. — ԿՈՏՐԱԾ ՀԱՅԼԻՆ

Գիւղէն զեռ նոր եկած տըղեկ մը տխմար,
Որ տակաւին հայլին ի՞նչ է չէր գիտեր.
Օր մը տեսաւ անոր մէջ դէմքն իր նիհար,
Տափակ քիթ մը, ծուռ բերան մը, շիւ աչքեր,
Եւ կարծելով թէ այդ պատկերն իրապէս
Զինք կը ծաղըէր այդ ձեւերով ծամածուռ,
«Կեցիր, ըսաւ, աղուոր ծեծ մը քաշեմ քեզ».
Եւ փայտ մառաւ, ըրաւ զայն ջարդ ու փրշուր,
Բայց ո՞վ տուժեց. գեղջուկ տըղա՛ն միշտ յիմար:
Գետնին վըրտոյ ասղին անդին ցիր ու ցան
Հիմայ մէկին տեղ հայլիներ անհամար
Ճոյց կու տային իր տըղեղ դէմքն անպիտան:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

118. ԶՐՈՒՑՎԱԳՐՈՒԹԻՒՆ

Եղբայրս վառարանին բոցը կը դիտէ: Կրակին մէջ թուղթ կը
նետէ, թուղթը կը վառի, ծխնելոյզէն վեր կը թոխ: Գրիգոր կը
զուարճանայ, բայց եթէ շարունակէ, վտանգ մը յառաջ պիտի
գայ:

119. ՕՐԻՆԱԿԵԼ զրուցվագրութեան բայերը:



Փ. Պ. Ընթերցուած. — Տիրանին ԴԱՍԸՆԿԵՐԸ

Տիրանին դասընկերներէն մէկը, Միհրան, անցած օր դպրոցէն տուն գալով, ըստ իր մօրը. «Մայրի'կ, կ'ուզէի Տիրանին պէս ըլլալ. մեր ուսուցիչը կը վարձատրէ զայն միշտ. այս առառ դարձեալ դեղեցիկ պատկեր մը տուաւ անոր: Տիրան երբեք չի պատժուիր. ան բախտաւոր է»: Մայրը պատասխանեց իր զուկին. «Գիտե՛մ ինչու համար Տիրան այնչափ երջանիկ է. անիկա միշտ կը հնազանդի իր ուսուցիչին. իր դասերը միշտ աղէկ կը պատրաստէ. իր պարտականութիւնները իւրնամքով կը գրէ, և երբեք չ'ըներ բան մը որ արգիւուած ըլլայ: Խորհուրդ կու տամ քեզի որ իրեն պէս րիլաս, եթէ կ'ուզես իրեն պէս յաջողիր:»

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

120. Թերանացի եւ յետոյ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

Տիրանին դասընկերը ի՞նչ ըստ իր մօրը: — Ինչու Միհրան կ'ուզէր Տիրանին պէս ըլլալ: — Ուսուցիչը ի՞նչ տուեր էր Տիրանին: — Մայրը ի՞նչ պատասխանեց զաւկին: — Տիրան ի՞նչպէս կը գրէ իր պարտականութիւնները: — Միհրանին մայրը ի՞նչ խորհուրդ տուաւ անոր:

121. Սորվելիքրառեր. — ԲՆԱԿԱՐԱՆ

Տուն, սենեակ, ճաշարան, ննջարան, խոհանոց, նկուղը պարտէզ, յարկ, սանդուխ, յարմար, առողջապահիկ, խոնաւ սենեակ, կը քնակիմ, կը վարձեմ, կ'ուտեմ:

122. Օրինակեցէք վերոգրեալ անունները եւ մէյսէկ յարմար ստսցական կամ ցուցական ածական դրէք անոնց քով:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Կուոր կ'աշխատիր, կը յացոյի

Ժ. Դաս. — Ա. ԴիՄՔ

35. Խօսողը առաջին դեմք կը կոչուի։
36. Առաջին դեմքի եզակի անձնական դերանունն
է ևս . ինչպէս . Ես իս դասս աղեկ կը պատրաստեմ։
37. Առաջին դեմքի յոժնակի անձնական դերա-
նունն է մենք , ինչպէս . Մենք մեր դասը աղեկ կը պատ-
րաստենք։
-

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

123. Յոքնակիի վերածեցէք հետեւեալ ենթակաները եւ
բայերը։

Ես շիտակ կը խօսիմ : — Ես դասերս խնամքով կը պատրաստեմ :
— Ես թոշունիս վանդակը կը մաքրեմ : — Ես սեղանին վրայ ան-
ձեռոց կը կրեմ :

124. Եզակիի վերածեցէք հետեւեալ ենթակաները եւ բա-
յերը .

Մենք ընդարձակ պարտէզ մը ունինք : — Մենք ծաղիկները կը
շրենք : — Մենք հաւերուն կեր կու տանք : — Մենք գեղեցիկ տուն
մը կը բնակինք :

125. Զրուցագրութիւն

Մեր սենեակը զարդարեցինք ծաղիկներով : — Մայրիկս
երեք թիկնաթոռ եւ սեղան մը գնեց : — Հօրեղբայրս երկու աշ-
տանակ նուիրեց մեզի : — Քոյրս սեղանի աղուոր ծածկոց մը
բանեցաւ : — Իմ գրասեղանիս վրայ պզտիկ կաղամար մը ունիմ :
— Հայրիկս սիրուն գրչատուփ մը տուաւ ինձի :

126. Օրինակեցէք այս զրուցագրութիւնը եւ ո դրէք ստա-
ցական ածականներուն տակ , ու ք թուական ածականներուն տակ :

127. Երկրորդ անգամ օրինակեցէք այս զրուցագրութիւնը
եւ ք գրեցէք բայերուն տակ ու Ե ենթականերուն տակ :

128. Ցարմար անուններ գրեցէք հետեւեալ խօսքերուն մէջ ,
կէտերուն տեղ .

Մեր տունը շատ . . . ունի : — Մեր խոհարարուհին . . . մէջ
կերակուր կ'եփէ : — Մայրս . . . էն վար կ'իջնէ : — Ես . . . մէջ
կը խաղամ :

ԺԷ. Պաս. — Բ. ԴԵՄՔ

38. Երկրորդ դեմքի կը խօսուի այն անձը որուն կը խօսին: :

39. Երկրորդ դեմքի Եզակի անձնական դերանունն է դուն, ինչպես. Դուք դասերդ աղեկ կը պատրաստե:

40. Երկրորդ դեմքի յունակի անձնական դերանունն է դուք, ինչպես. Դուք ձեր դասերը աղեկ կը պատրաստե:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

129. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք երկրորդ դէմքի դերանուններն ու բայերը.

Ո՞վ գիւղացի, դուն դաշտերը կը մշակես, դուն հունտը կը ցանես, դուն ցորենը կը հնձես, կը քաղես և շտեմարանին մէջ կը լեցնես. դուն մեզի կը սնուցանես և մենք քու աշխատանքովդ կ'ապրինք:

130. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը, եւ ստորագծեցէք առաջին դէմքի դերանուններն ու բայերը,

Ես շատ կը սիրեմ մայրս: Կար կարած ատենը կ'երթամ քովը կը նստիմ: Իրմէ կը ոռրվիմ ասեղը և մկրատը գործածելու եղանակը: Ես պիտի աշխատիմ որ օր մը իրեն պէս հագուստ ձեւել և կարել զիտնամ:

131. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք յոգնակի երկրորդ դէմքի դերանուններն ու բայերը.

Քաջասիրտ ատաղձագործներ, դուք տուներուն գագաթը կ'ելլէք, անվախ կը պտըտիք նեղ պատերուն վրայ. կ'աշխատիք ելնարաններուն վրայ. կայնած. դուք արժանի էք որ աղէկ վարձք ստանաք:

132. Սուրվելիք բառեր. — ԿԱՐԱՍԻՆԵՐ ԵՒ ԿԵՐՊԱՍՆԵՐ
Անկողին, աթոռ, թիկնաթոռ, հայլի, բազմոց, սեղան, դոյլ, աւել, խոզանակ, սափոր, կարաս, պտուկ, սան, կաթսայ, դզալ, պատառաքաղ, դանակ:

133. Հետեւեալ խօսքերը օրինակեցէք եւ կէտերուն տեղ դրէք վերոգրեալ բառերէն յարմարները.

Ես . . . կը շտկեմ: — Քոյրս . . . կը շարէ: — Մայրս . . . պատէն կը կախէ: — Դուն . . . կը պատրաստես: — Սպասուհին . . . կը լեցնէ: — Խոհարարը . . . կրակին վրայ կը դնէ: — Մենք . . . կերակուր կ'ուտենք:

Ժ. Թաս. — Գ. ԴէՄՔ

41. Երրորդ դեմք կը կոչուի այն անձը որուն վրայ կը խօսինք:

42. Երրորդ դեմքի եզակի անձնական դերանուններն են. *ինք, ան, անիկա ինչպէս. անիկա յարաջար կ'աշխատի.* ան աղիկ կը պատրաստէ իր դասերը:

43. Երրորդ դեմքի յոթնակի անձնական դերանուններն են *իրենիք, անոնիք, ինչպէս. իրեն+ կամ անոն+ աղիկ կը պատրաստէն իրենց դասերը:*

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

134. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք երրորդ դէմքի բայերը.

Գեղջկուհին անդադար կ'աշխատի. կովէն կաթ կը կթէ, կաթով մածուն կը կապէ, պանիր կը շինէ. Ոչխարին բուրդը կը խուզէ, այդ բուրդը կը մանէ, գուլպայ կը հիւսէ, որպէսզի տղաք ձմեռը չմսին:

135. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ դերանուններուն քով նշանակեցէք թէ ի՞նչ դէմք ունին.

Դուն փոքրիկ ննջասենեակ մը ունիս — Ես սենեակս մաքուր կը պահեմ — Անիկա պատուհանին առջև կ'աշխատի, իսկ զիշերը սեղանին առջեւ : — Դուք զիշերները ուշ կը պառկիք: — Անոնք առտուն կանուխ կ'ելլեն : — Մենք շատ փայտ վառեցինք այս տարի:

136. Զրուցագրութիւն

Կը խօսիմ, կը պարէ, կ'երգէք, կը շահինք, կը ծեւես, քոյրս կը ծեւէ, կը խնդանք, նախաճաշ կ'ընեն. Արամ կը հնազանդի. Արմինէ կը մեծնայ. կը ծախենք, կը մեկնիս. կը կարդան,

137. Օրինակեցէք այս զրուցագրութեան բայերը եւ իւրաքանչիւրին քով գրեցէք թէ եզակի կամ յոքնակի ի՞նչ դէմք ունին:

ՕՐԻՆԱԿ. — Կը խօսիմ (եզակի առաջին դէմք), ևայլն,

Արտասահնութիւն. — ԻՄ ԳԱՌՆՈՒԿԻՄ



Աղուոր գառնուկս իմ սիրուն,
Եկուր ցատքէ՝ քովս ի վեր,
Հստուերին տակ ծառերուն
Ուր կը փըչեն մեղմ հովեր :

Փափուկ խոտերը դաշտին
Քեզի բազմոց թո'լ ըլլան
Լիճին ջուրերը հեշտին
Տոտիկները թո'լ լըւան :

Քեզի յեռնէն ու ձորէն
Քաղեմ տերեւ ու ծաղիկ,
Արտէն բերեմ քեզ ցորեն,
Տունէն չաքար ու հատիկ :

Ծունկը քեզի անկողին
Կուրծքը բարձ՝ թեւը վերմակ,
Զդրպչի պոչը հողին
Զաղառտի բուրդը ճերմակ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

138. Սորվելիք բառեր. — ԳՈՐԾԻՔՆԵՐ

Մուրճ, տապար, սղոց, բրիչ, բահ, կտրոց, վրձին, յղկիչ, խարտոց, ծեփիչ, յօտոց, տրմուխ, հերիւն:

139. Տապար, բրիչ, մուրճ. հերիւն, վրձին բառերէն յարմարները նշանակել հետեւեալ խօսքերուն մէջ կէտերուն տեղ.

Կը գամեն . . . ով: — Կը ճեղքեն . . . ով: — Կը փորեն . . . ով: — Կը նկարեն . . . ով: — Կը ծակեն . . . ով: — Օրինակի համար.


Կը գամեն մուրճով:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Գրադաւոր պէս ելց յորք

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

ԴՐԱՋԻՒԹԻՆ ՄԵՂՈՒԻ ՓԵՐԱԿԵՆԵՐԸ



1. Պղտիկ դրացիներս, ըսաւ փեթակներուն տէրը, մեղուներուն
մի՛ մօտենաք: — 2. Երթա՛նք մեղր ուտենք: — 3. Օգնութեա՛ն հա-
սէք, կը պոռան տղաքը: — 4. Ի՞նչ եղաք, կ'ըսեն հայրիկն ու
մայրիկը:

Հ Ր Ա Հ Ս Ա Ն Գ Ն Ե Ր

140. ԶՐԱՎՋԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԵՐԵՆԱՅ, ՔԱՀԱՆԱՅ, ԱԼԱՎԿԱՅ, ԿՐԻԱՅ, ՎՈՍՈՒՈԱՅ, ՄԴԱՅ:

141. ՎԵՐՈՎՐԵԱԼ ԲԱՌԵՐԷՆ յարմարները ղնել հետեւեալ
խօսքերուն մէջ՝ կէտերուն տեղ.

Ամէն . . . կը պատարագէ: — Ամէն . . . կու լայ: — Ամէն . . .
կը խօսի: — Ամէն . . . կը փայլի: — Ամէն . . . կը գողծէ: —
Ամէն . . . դանդաղ կը քալէ:

ԺԵ. Ընթեցուած. — ՀՈՒԶՔԸ

Տիրանին հայրը ու

րիշներէն առաջ հասունցած իր մէկ արտին ցորենը հնձեց : Հնձողները որայ կապեցին, և արևանոնց հասկերը չորցուց :

Երկրագործը այսօր ուրիշ արտի մը ցորենը կը հնձէ : Մշակները մանգաղով կը կտրեն ցորենները աղջիկները իրարու վրայ կը դիզեն, և մարդ մը խուրձ խուրձ կը կապէ զանոնք :

Քիչ ատենէն ուրիշ արտի մը ցորենն ալ պիտի հնձուի : Սայլի մը մէջ պիտի դնեն հունձքը : Այդ ընտիր ցորենով հաց պիտի պատրաստեն :

Հ Յ Ա Հ Յ Ն Գ Ն Ե Ր

142. Բերանացի եւ զրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ ըրաւ Տիրանին հայրը : — 2. Հնձողները ի՞նչ ըրին : —
3. Ո՞վ հասունցուց անոնց հասկերը : — 4. Երկրագործը ի՞նչ կ'ընէ այսօր : — 5. Մշակները ի՞նչով կը կտրեն ցորենը : — 6. Երբ ցորենը հնձուի, ո՞ւր պիտի դնեն հունձքը : — 7. Հացը ի՞նչով կը պատրաստեն :

143. Սուրվելիիք բառեր — ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Մշակ, պարտիզան, այգեգործ, ագարակապան, հովիւ, ծառայ, կենդանի, բոյս, հանք, Մշակը կը հերկէ, կը ցանէ, կը հնձէ, կը քաղէ :

144. Մէյ մէկ ենթակայ դնել հետեւեալ խօսքերուն առջեւ վերոգրեալ բառերէն յարմարները գործածելով.

- • . այգին կը մշակէ • . . — բանչարեղէնները կը ջրէ : — . . . ոչխարները կը պահպանէն : — հաւերը և բաշերը կը կերակրէ :



ԺԹ. Դաս. — ԺԱՄԱՆԱԿԸ

44. Բայր տարբեր ձեւեր կ'առնե ցոյց տալու համար այն ժամանակը որ ատեն գործողութիւնը կը կատարուի :

45. Բայր ներկայ է երբ ցոյց տայ թէ գործողութիւնը խօսուած ատեն կը կատարուի, ինչպէս երկրագործը այսօր ցորենը կը հնաձեւ :

46. Բայր ապառնի է երբ նշանակէ թէ գործողութիւնը խօսուած ատենին ետք պիտի կատարուի, ինչպէս երկրագործը վաղը պիտի հնաձեւ իր ցորենը :

47. Բայր անցեալ է երբ նշանակէ թէ գործողութիւնը խօսուած ատենին առաջ կատարուած է, ինչպէս երկրագործը երեկ հնաձեւ իր ցորենը :

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

145. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք բայերը.

Հողագործը հնձեց ցորենը, սայլին մէջ դրաւ զայն և քաղացք պիտի տանի, Զաղացքին մէջ ցորենը կ'աղան և ալիւր կը շինեն, Հացագործները ալիւրը ջուրով կը շաղուեն և հաց կը շինեն:

146. Զրուցագրութիւն

Լոյսը կը ճեղքուի, Ցօղը կը փայլի խոտին վրայ, Աքաղաղը հաւնոցէն դուրս կ'ելլէ եւ կ'երգէ, Թռչունը կը սկսի գեղգեղել եւ մեղուն իր փեթակէն կը մեկնի.

147. Օրինակեցէք զրուցագրութեան խօսքերը եւ ստորագծեցէք ենթակաները:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Այսուհետով այսուհետով

Ի. Պատ. — ՆերկաՅ ԵՒ ԱՆՑԵԱԼ.

48. Բային ԱԵՐԼԱՅ ԵՒ ԱԼԱԳԵԱԼՈ ՏԱՐՔԵՐ ՃԵԼ ՈՒՆԻՅ.

49. ՆԵՐԼԱՅԻՆ ՃԵԼՆ Է.

	ԵՂԱԿԻ	ՅՈՔՆԱԿԻ
Ա. ԴԻՄ	ԿԸ ՀՆՁԵԱ	ԿԸ ՀՆՁԵՆՔ
Բ. ԴԻՄ	ԿԸ ՀՆՁԵԱ	ԿԸ ՀՆՁԵՔ
Գ. ԴԻՄ	ԿԸ ՀՆՁԵ	ԿԸ ՀՆՁԵՆ

50. ԱԼԱԳԵԱԼԻՆ ՃԵԼՆ Է.

	ԵՂԱԿԻ	ՅՈՔՆԱԿԻ
Ա. ԴԻՄ	ՀՆՁԵԳԻ	ՀՆՁԵԳԻՆՔ
Բ. ԴԻՄ	ՀՆՁԵԳԻՐ	ՀՆՁԵԳԻՔ
Գ. ԴԻՄ	ՀՆՁԵԳ	ՀՆՁԵԳԻՆ

51. ԵՐԲ ԲԱՅԼ ՃԱՅՆԱԼՈՐ ԳԻՐՈՎ ՄԸ ՍԿՍԻ, ԱԵՐԼԱՅԻ
ՄԵԶ ԿԸ ԻՆ ՏԵՂ Կ' Կ'ԱՌԵՆ. ԻՆՉՎԵՍ Լ' ՊԻ ԳԵՄ.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

148. ՄԵՋ ՄԵԿ ԲԱՅ ԳԹԵՔ ԵՒ ՆԵՐԼԱՅ ԺԱՄԱՆԱԿ ԵՂԱԿԻ ա-
ռաջին ղէմքով գրեցէք կէտերուն տեղ.

Ասեղով . . . : — ԴՐԻՀՈՎ . . . : — Օճառով . . . : — Աւելով
. . . : — Դանակով . . . : — Ոտքով . . . : — Բերանով. . . : —
Աչքով . . . : — Մկրատով . . . : — Ականջով . . . : — Զեռքով
. . . : — Քիթով . . . : — Զուրով . . . : — Օրինակի համար.

Ասեղով կը կարեմ, գրիչով կը գրեմ, ևայլն:

149. Վերոգրեալ հրահանգին ներկայ ժամանակի բայերը
վերածել անցեալ ժամանակի առաջին ղէմքին, յետոյ երկրորդ
ղէմքին: — Օրինակի համար.

Ասեղով կարեցի, ասեղով կարեցիր, ևայլն:

150. Միեւնոյն բայերը վերածել անցեալ ժամանակ երրորդ
ղէմքի, ինչպէս. Ընկերա ասեղով կարեց:

151. Սօրվելիք բառեր. — ԲՈՅՍԵՐ

Արմատ, կոթուն, բուն, կեղեւ, ոստ, բողբոշ, տերեւ, կոկոն,
ծաղիկ, պտուղ, հունտ:

152. Խոնարհեցէք հետեւեալ ներկայ ժամանակները.

Պտուղը կ'ուտեմ, ծաղիկը կը սիրեմ:

153. Խոնարհեցէք հետեւեալ անցեալ ժամանակները.

Ճիւղը կտրեցի, հունտը ցանեցի:

Ի՞ն. Դաս. — ԱՊԱՌՆԻ

52. Ապառնիին ձեւն է.

	Եզակի	Ցոքնակի
Ա. Դէմֆ	Պիտի հնձեմ	Պիտի հնձենք
Բ. Դէմֆ	Պիտի հնձես	Պիտի հնձէք
Գ. Դէմֆ	Պիտի հնձէ	Պիտի հնձեն

53. Ապառնին կը կազմուի ներկային սկիզբը
դրուած կը ին տեղ պիտի դնելով :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

154. Հետեւեալ ենթականերուն քով անոնց գործողութիւնը
ատարող ապառնի ժամանակով բայեր դրէք.

Զուրը . . . : — Արևը . . . : — Հովը . . . : — Շունը. . . :
— Մանկիկը . . . : — Գառնուկը . . . : — Կատուն . . . : —
Թոշունը . . . : — Օրինակի համար.

Զուրը պիտի վազէ. ևայլն:

155. Մէյ մէկ զերանուն ենթակայ դրէք հետեւեալ բայե-
րուն առջեւ.

. . . պիաի աղաչեմ: — . . . պիտի հրաւիրէ — . . . պիտի
դրենք: — . . . պիտի գովեն: — . . . պիտի տեսնէք: — . . .
պիտի աղօթես:

156. Ապառնիի վերածեցէք հետեւեալ բայերը.

Կը գրեմ, կը մաքրեմ, կ'աւլեմ, կը կտրեմ, կը քալեմ: Կը լսեմ,
կը գործեմ, կը սրբեմ:

157. Զրուցագրութիւն

Ես շրջազգեստ մը կը կարեմ: — Քրոջս հետ պտոյտի կ'ել-
լեմ: — Մեր խոհարարը համեղ կերակուրներ կ'եփէ: — Ճպուռը
ամառը կ'երգէ:

158. Այս զրուցագրութեան բայերը ապառնիի վերածեցը.

ԹԵՐԱՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

Քաջասիրտ Տղայ մը



1. Հարուստի զաւակներ իրենց սպասուհիներուն հետ կը խաղան հանրային պարտէզի մը մէջ։ Պատիկ Արմենակը աղքատի զաւաէ և հին հագուստներ հագած է։ Հարուստի զաւակները արհամարհանքով կը նային Արմենակին։ 2. Կատղած շուն մը հեռուէն վազելու կու գայ և հարուստի տղոց վրայ կը յարձակի։ Ամէն մարդ կը փախչի Արմենակ քաջասիրտ է, շունին առջև կը նետուի։ — 3. Արմենաշունը կը զսպէ մինչև որ պահապանը օգնութեան կը հասնի։ — 4. Հարուստի տղաք յարգանքով կը շնորհաւորեն անվախ Արմենակը։

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Կողմարք՝ մի՛ արեամարք

Արտասանութիւն. — ԶԱՏԻԿԸ

Ի՞նչ աղուոր օր է Զատիկն , ի՞նչ աղուոր
Օդը պայծառ է , արեւը փայլուն ,
Դպրոցը գոց է ահա՛ երեք օր ,
Ու պիտի խաղանք մինչեւ իրիկուն :

Սեղանին վըրայ ոչ ոսպ , ոչ սիսեռ .
Բաժակներուն մէջ կը փայլի գինին .
Կարմիր հաւկիթին քով կարագ ու սեր ,
Եւ անօթներով ծաղիկներ դեղին :

Ի՞նչ աղուոր օր է Զատիկն , ի՞նչ աղուոր ,
Ուր Քրիսոս յարեա դամբանէն երկինք ,
Դրկելով մեզի հագուստներ նոր նոր
Որ զինքը օրհնենք , երգենք ու բերկրինք :

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Վ Ե Ր

159. Զրուցագրութիւն

Մութ ստուեր , գեղեցիկ նուէր , ճարտար բանուոր , զուարթ
երգ , դժուար դաս , ծաղիկ կը ցրուեմ , զիրք կը նուիրեմ , ծերերը
կը պատուեմ :

160. Խոնարհեցէք կը ցրուեմ , Էկը նուիրեմ եւ կը պատուեմ
քայերուն անցեալը եւ ապառնին :

ԲԵՐԱՆՍԹԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

Բարեսիրտ Ընկերը



1. Արամ աղքատ տղայ մըն է . նոր դպրոց եկած է . իր հագուստները հին են . ընկերները վրան կը խնդան : Արամ կուլայ սիրտին ցաւէն : — 2. Տիրան բարեսիրտ տղայ մըն է . կը մօտենայ Արամին ու կը միսիթարէ զայն , և կը պաշտպանէ չարերուն դէմ : — 3. Տիրանին բոլոր ընկերները Արամին կը մօտենան , ներողութիւն կը խնդրեն , և անոր հետ կը բարեկամանան :



Ժ. Ընթացուած. — Խնջութենին

Տիրան դպրոցէն կը դառնայ : Նախընթրիքի ժամանակ է, և մայրիկը կ'ըսէ իրեն . «Ա՛ռ, տղա՛ս, սա շերտ մը հացը, պարտէզ գնա՛ ծառին տակը ինկած խնձոր մը կայ, ա՛ռ կեր : » Տղան կ'իջնէ պարտէզ, սակայն ծառին տակ թափած խնձոր չի գտներ : Ոստերուն վրայ խնձորներ կան, բայց շատ բարձր են, և Տիրան չի կրնար հասնիլ անոնց :

— Ծառը ելլե՞մ արդեօք. կ'ըսէ Տիրան . բայց չէ մայրիկս արգիլած է, և չեմ կրնար անհնազանդ գտնուիլ :

Իր հայրը որ քիչ մը հեռուն կեցած էր, լսեց այս խօսքերը և ըսաւ . «Պղտիկ Տիրանս, քու մայրիկդ մէկ խնձոր մը խոստացած էր քեզի, ես երկու հատ պիտի տամ քեզի՝ մօրդ արգելքին հակառակ չվարուելուդ համար : » Եւ երկու աղուոր խնձոր քաղելով զանոնց տղուն տուաւ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

161. Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք հետեւեա հարցութիւններուն.

1. Տիրան ո՞ւրկէ կը դառնար : — 2. Մայրը ի՞նչ կ'ըսէ իրեն
- 3. Ծառին տակ խնձոր կ՞ար : — 4. Ի՞նչու չ'ելլեր ծառին վրայ
- 5. Իր հայրը ի՞նչ կուտայ իրեն : — 6. Ինչու մէկ խնձորին տեղ երկու հատ կու տայ :

162. Սարվելիք բառեր. — ծԱՂԻԿՆԵՐ

Վարդ, կակաչ, շահոքրամ, շուշան, մանրւշակ, երիցուկ խաժուրիկ, հարսնուկ, յափուկ, յասմիկ, նարկիզ, սմբուլ,

163 Խոնարհեցէ՛ք հետեւեալ բայերը.

Ծաղիկ կը քաղեմ, վարդերը կը ջրեմ, յասմիկը կը մշակեմ :

ԻՐ. Դաս. — ԵՂԱՆԱԿԸ

54. Բայր զանազան եղանակներ ունի, ինչպէս
Սահմանական եւ Հրամայական եղանակները:

55. Սահմանական եղանակ են կը հնձեմ (ներկայ),
հնձեցի (անցեալ), պիտի հնձեմ (ապառնի):

56. Հրամայական եղանակի ձեւերն են:

Եղակի երկրորդ դէմք	Հնձե՛
Յոքնակի առաջին դէմք	Հնձե՛նի
Յոքնակի երկրորդ դէմք	Հնձեցե՛նի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

164. Նշանակեցէք հետեւեալ բայերուն տակ իրենց
դէմքերը.

Զանանք օգտակար ըլլալ մեր ծնողքին: — Ձեր միտքը պահեցէք
ինչ որ կ'ըսէ ձեզի ձեր ուսուցիչը: — Ամէն առտու արշալոյսին ելիր
և իսկոյն գործի սկսէ՛: — Մեզի բարիք ընողները յարգենք: —
Առտուն կանուխ ելի՛ր և զիշերը կանուխ պառկէ՛: — Սիրէ՛ ընկերդ
և օգնէ՛ անոր:

165. Խոնարհեցէք սիրեմ բային Սահմանական ներկան եւ
անցեալը եւ Հրամայականը:

166. Զրուցագրութիւն

Պարտէզի մը մէջ շատ բոյսեր կան. ծաղիկ մը ընտրեցէք.
անոր գոյնին գեղեցկութիւնը դիտեցէ՛ք եւ հոտութացէք զայն:
Նայեցէ՛ք որչափ թարմ ու փափուկ են անոր թերթերը:

167. Օրինակեցէք այս զրուցագրութեան հրամայական բա-
յերը եւ եզակիի վերածեցէք զանոնք:

ԻԳ. Դաս. — ՀՆՁԵՄ ԲԱՑԸ

Բային խոնարհումը

57. Բայը խոնարհել, անոր եղանակները, ժամանակները եւ դիմումները ըսել կամ գրել կը նշանակէ, ինչպէս:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի	Յոքնակի
Կը հնձեմ	Կը հնձենք
Կը հնձես	Կը հնձէք
Կը հնձէ	Կը հնձեն

ԱԿՏԵՎԱԼ

Հնձեցի	Հնձեցինք
Հնձեցիր	Հնձեցիք
Հնձեց	Հնձեցին

ԱՊԱՌԻ

Պիտի հնձեմ	Պիտի հնձենք
Պիտի հնձես	Պիտի հնձէք
Պիտի հնձէ	Պիտի հնձեն

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Հնձէ'
Հնձենք
Հնձեցէք

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

168. **Սորվելիք բառեր.** — ԲԱՆՁԱՐԵՂԷՆՆԵՐ

Կաղամբ, ստեպղին, սոխ, ազատքեղ, լուրիա, դդում, գետնախնձոր, սմբուկ, կանկառ, շողգամ, բողկիկ, պրաս, կարոս, սիսեռ, բակլայ, ոսպ:

169. Խոնարհեցէք հետեւեալ բայերուն Սահմանական եւ Հրամայական եղանակները.

Բողկիկով աղցան կը շինեմ: — Սիսեռը կը խաշեմ: — Սմբուկը կը տապկեմ: — Գետնախնձորը կը ստկեմ: — Կանկառը կ'եփեմ:

Ի՞Դ. Դաս. — էԱԿԱՆ ԲԱՑ ԵՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ

58. Էական բայր միւս բայերուն պէս ենթակալին ինչ ընելը ցոյց չի տար. այլ ինչ ըլլալը, ինչպէս. Եւ հնագանդ է, դուն հնագանդ է, *Shydrali* հնագանդ է:

59. Երբ ըսեմ *Shydrali* հնագանդ է, և էական բայէ, *Shydrali* ենթակալ է, հնագանդ ստորոգելի է:

60. *Ստորոգելի* էական բային նետ կը գործածուի Եւ ենթակալին ի'նչ ըլլալը ցոյց կու տայ, ինչպէս հնագանդ:

61. Էական բային Սահմանական Եւ Հրամայական եղանակներն են.

Սահմանական եղանակ

Ներկայ

Եզակի

Հնագանդ եմ
Հնագանդ ես
Հնագանդ ե

Յոքնակի

Հնագանդ ենի
Հնագանդ եի
Հնագանդ են

Անցեալ

Հնագանդ եղայ
Հնագանդ եղար
Հնագանդ եղաւ

Հնագանդ եղանի
Հնագանդ եղավ
Հնագանդ եղան

Ապառնի

Հնագանդ պիտի ըլլաւ
Հնագանդ պիտի ըլլաս
Հնագանդ պիտի ըլլայ

Հնագանդ պիտի ըլլանի
Հնագանդ պիտի ըլլավ
Հնագանդ պիտի ըլլան

Հրամայական եղանակ

Հնագանդ եղի՛ր
Հնագանդ ըլլանի
Հնագանդ եղի՛վ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

170. Մէյ մէկ էական բայով ամբողջացուցէք հետեւեալ խօսքերը.

Կաղամբը գնտաձեւ . . . : — Մեր դասը դժուար . . . : —
Այս տղան առաջին . . . :

171. Զրուցագրութիւն

Արայ անհնագանդ տղայ մըն է: Հայրը արգիլած է իրեն ծխել. բայց ինք անառակ ընկերի մը խորհուրդին կը հետեւի եւ կը ծխէ: Ծխելը կը վնասէ իրեն եւ կը հիւանդանայ: Երբեք մի՛ ծխէք:

172. Խոնարհեցէք կը վնասեմ բայը:

Պուպրիկ մը ունիմ, աղուոր
խաղալիկ.
Ան իմ աղջիկս է. ես անոր
մայրիկ.
Գիշեր ու ցորեկ ես իրեն հա-
մար,
Հաթեր կը կարեմ անթիւ
անհամար,
Խելօք է իրաւ, չի հաներ
ձայն ձուն
Անշարժ կը կենայ մինչև
իրիկուն.
Աչ պոռալ գիտէ, ոչ
կը զանգատի
Եթէ օրերով ձգեմ անօթի:
Բայց ի՞նչ ընեմ որ ծոյլ ու
անտարբեր՝
Այրուրենն անգամ միտք
չի պահեր.
Հոգիս կը հանեմ որ կարդալ
սորվի.
Ինք ապուշ ապուշ կը նայի
ինծի:

Ա'լ շատ պզտիկ չէ. տարու մը եղաւ.
Բայց դեռ չի կրնար քայլ առնել բընաւ.
Ուսին հասեր են մազերն ղեղձան,
Եւ ինք չի բռներ դեռ ասեղ դերձան:
Պուպրիկ, ձանձրացայ անմիտ վարմունքէ դ
Դուն պիտի մընաս միշտ ծոյլ, միշտ տըզէտ.
Ես գըտնեմ ինծի փիսիկ մը արթուն
Որ շուրջըս ցատքէ, խաղայ ոստոստուն:



Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

173. Սարվելիք բառեր. — ՄՇԱԿՈՒԱԾ ՀՈՂԸ

Արտ, պարտէզ, այգի, հողագործութիւն, հողագործ, հունճք,
բարերեր, խոպան, ամուլ, անմշակ, հերկելի հող, կը պարարտա-
ցնեմ, կը մշակեմ, կը հերկեմ:

174. Վերօգրեալ բառերէն յարմար ածականներ դնելով
ամբողջացուցէք հետեւեալ խօսքերը.

Մշակուած գետինը . . . հող մըն է: Անմշակ գետինը... հող մընէ:

175. Վերօգրեալ բառերէն յարմար բայեր դնելով ամբող-
ջացուցէք հետեւեալ խօսքերը:

Հողագործը հողը կը . . . : — Պարտիզանը հողը կը . . . : —
Մշակը հողը կը . . . :

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

ՎԱԼԻԿՈՆԹ



1. Գրիգոր. սա կողովը մեծ մայրիկիդ տա՛ր : — 2. Աստուածիմ . . . : — 3. Թզնութեան հասէք . . . : — 4. Տզէտ տղա՛յ, վախունալու բան չիկայ. ասիկա խրտուիլակ մըն է :

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

176. Զբաւցագրութիւն

Մեր տան բակը մեծ է: Ամէն օր հոն կը խաղանք: Եթէկ իրիկուն օղը աղուոր էր: Թռչուն մը եկաւ գետինը ինկաւ: Խեղճը հիւանդ էր: Մօտեցանք իրեն եւ ջուր տուինք: Կ'երեւայ թէ ծարաւ էր. քիչ ետքը կազդուրօւեցաւ եւ թռաւ:

177. Ճոյց տուէք այս զրուցագրութեան էական բայերը եւ ստորոգելիները:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Կարսկույր շրջափ ժայրիկ կ'ըմբան



ԺԷ. Ընթերցաւած. — ՄԵՇ ՄԱՅՐԻԿԻՆ ԱՆՈՒՆԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Առտուն կանուխ Տիրան անկողինէն ելած է արդէն : «Քուրի'կ, կ'ըսէ, այսօր մեծ մայրիկին անունն է : Մեր ծնողքին հետ այցելութեան պիտի երթանք իրեն : Աղուոր ոտանաւոր մը սորված եմ և պիտի արտասանեմ : »

Նուարդ ալ այդ օրուան կը սպասէր երկար ատենէ իվեր : «Ես ալ պարտէզ պիտի երթամ աղուոր ծաղիկներ պիտի քաղեմ . փունջ մը պիտի կապեմ, և մեծ մայրիկիս պիտի նուիրեմ . հայրիկս հրաման տուաւ : »

Քիչ ետքը, ամէնքը մէկտեղ կ'երթան մեծ մայրիկին, որ ուրախութեամբ կը համբուրէ զանոնք :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

178. Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէր հետեւեալ հարցումներուն.

1. Առտուն կանուխ ի՞նչ կ'ըսէ Տիրան իր քրոջը : — 2. Ի՞նչ պիտի արտասանէ Տիրան : — 3. Նուարդ ի՞նչ կ'ըսէ : — 4. Ի՞նչ պիտի նուիրէ նուարդ մեծ մայրիկին : — 5. Ամէնքը մէկէն ո՞ւր կ'երթան : 6. Մեծ մայրիկը ի՞նչ կ'ընէ անոնց :

179. Սորվելիք բառեր. — ՀԱՅԱԹՈՅՍԵՐ

Ցորեն, գարի, վարսակ, եզիպտացորեն, հաճար, հասկ, խոզան, խուրծ, ջաղացք, ջաղացպան, ալիւր, թեփ, խմոր, փուռ, նկանակ, միջուկ, կեղեւ :

180. Վերոգրեալ բառերէն յարմարները նշանակեցէր հետեւեալ խօսքերուն մէջ.

1. Ալիւրը կը շինեն . . . : — 2. Հացը կը շինեն . . . : — 3. Հացը կ'եփեն . . . մէջ : — 4. Ես հացին . . . կը սիրեմ : — 5. . . կու տան էշուն : — 6. . . կը կերցնեն ձիուն :

ԻԵ. Դաս. — ԽԹՍԻՄ ԲԱՑԲ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եղակի	Յոքնակի
Կը խօսիմ	Կը խօսինք
Կը խօսիս	Կը խօսիք
Կը խօսի	Կը խօսին

ԱՆԳԵԼ

Խօսեցայ	Խօսեցանք
Խօսեցար	Խօսեցաք
Խօսեցաւ	Խօսեցան

ԱՎԱՌԻ

Պիտի խօսիմ	Պիտի խօսինք
Պիտի խօսիս	Պիտի խօսիք
Պիտի խօսի	Պիտի խօսին

ՀՐԱՄԱԼՈՒԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Խօսէ՝
Խօսինք
Խօսեցէք

Հ Ը Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

181. Խոնարհեցէք կը մսիմ բայը՝ գրաւոր : — Խոնարհեցէք կը նսիմ բայը՝ բերանացի : — Խոնարհեցէք կը յոզնիմ բայը՝ գրաւոր եւ բերանացի :

182. ԶՐՈՒԴՎՐՈՒԹԻՒՆ

Իրիկուն է. գործաւորը իր աշխատանոցէն կը մեկնի. Խանութպանը իր խանութը կը գոցէ. հողագործը իր եզերը գոմը կը տանի. հաւերը թառը կ'ելլեն. մայրերը իրենց մանկիկը օրօրոցին մէջ կը քնացնեն: Տունին աղջիկը սեղանը կը պատրաստէ: Տղաք սեղանին շուրջը կը նստին:

183. Ստորագծեցէք իմ վերջացող բայերը:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Արդյոք Ջր թշ Տայրիկը



ԻԶ. Դաս. — ԽԱՂԱՄ ԲԱՅԲ

Սահմանական եղանակ

Եզակի

Կը խազամ

Կը խաղաս

Կը խաղայ

Ներկայ

Ցոքակի

Խաղացի

Խաղացի

Ցոքնակի

Կը խաղանք

Կը խաղաք

Կը խաղան

Անցեալ

Խաղացինք

Խաղացիք

Խաղացին

Ապառել

Պիտի խաղամ

Պիտի խաղաս

Պիտի խաղայ

Պիտի խաղանք

Պիտի խաղաք

Պիտի խաղան

Հրամայական եղանակ

Խաղա'

Խաղա'նք

Խաղացէ'ք

Հ Ր Ա Հ Յ Ն Գ Ն Ե Ր

184. Խոնարհեցէք կը հազամ բայը բերանացի, կը խնդամ բայը գրաւոր:

185. **Սորվելիիք բառեր.** — ՎԱՅՐԻ ԵՒ ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ Կաղնի, մայրի, եղեւին, հաճարի, ցարասի, շոնի, թաւուտ, թուփ, ծառատունկ: Կեռասենի, կասկենի, դեղձի, սերկեւիլի, տանձենի, թթենի, սալորենի, նշենի, այզի, որթատունկ:

186. Վերոգրեալ բառերուն յարմարները նշանակեցէք հետեւեալ խօսքերուն մէջ.

Կեռասը . . . ին պտուղն է: — Դեղձը . . . ին պտուղն է: — Սերկեւիլը . . . ին պտուղն է: — Տանձը . . . ին պտուղն է: — Թուփը . . . ին պտուղն է: — Սալորը . . . ին պտուղն է: — Նուշը . . . ին պտուղն է:

Արտասանութիւն. — Մեծ ՄԱՅՐԻԿԻՆ ԱՆՈՒՆԻՆ ՏՕՆԸ

Եթէ կ'ուզես որ քեզի տամ
Հիւսուած մանեակ մ'աղուոր փունջէ,
Չունիմ ոսկի, գոհար փարթամ,
Կամ նըւագ մը որ քաղցր հնչէ:

Եթէ կ'ուզես որ քեզ ըսեմ
Թէ կը սիրեմ ըզքեզ անվերջ,
Չունիմ բառեր, ճառեր վըսեմ
Ոչ ալ երգեր չքնաղ ու պերճ:

Սիրա մը միայն ունիմ փոքրիկ
Երախտապարտ ու անձնըւէր,
Եթէ կ'ուզես, անո՛ւշ մամիկ,
Չայն կը բերեմ քեզի նըւէր:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

187. Զրուցագրութիւն

Կը լսէ՞ք որոտումը: Մտիկ ըրէ՞ք հովը ի՞նչ ուժգին կը փչէ.
Ժառերուն գազաթները վար կը ծռին: Հիմայ անծրեւ պիտի գայ.
Չանանք որ տեղ մը գտնենք եւ պատսպարուինք: Հողագործը իր
հունծքը ներս պիտի առնէ. շուտ շուտ սայլերուն մէջ կը լեցնէ
ցորենի խուրձերը:

188. Խոնարհեցէք վերոգրեալ բայերէն կը լսեմ որոտումը,
Վար կը ծռիմ, կը ջանամ:



Ժ. Ընթացուած. — Տշաբը եի ծերուինին

Ծերունի մը ջաղացքէն տուն կը դառնար, երկանիւ սայլակ մը քաշելով իր ետեւէն, ճամբան զառ ի վեր էր. սայլակին վրայ բեռցուցած էր ալիւրով լեցուն խոշոր պարկեր։ Ծերունին շատ յոգնած էր և քրտինքը կը հոսէր ճակատէն։

Հինգ պղտիկ տղաք կ'անցնէին նոյն ճամբայէն։ Տեսնելով որ մարդը չնջասպառ է, ըսին անոր. «Յոգնած կ'երեւաս. պիտի օգնենք քեզի։»

Տղաք սայլակին ետեւէն սկսան հրել իրենց բոլոր ուժով։ Հաճոյք մըն էր տեսնել որ այդ պղտիկները իրենց բոլոր ջանքերը կը միացնէին ծերունիի մը օգտակար ըլլալու համար։

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

189. Թերանացի եւ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Ծերունին ո՞ւրկէ կը դառնար և ի՞նչ կ'ընէր։ — 2. Ճամբան ի՞նչպէս էր։ — 3. Սայլակին վրայ ի՞նչ բեռցուցած էր։ — 4. Ծերունին ի՞նչ վիճակի մէջ էր։ — 5. Նոյն ճամբայէն ուրիշ ո՞վ կ'անցնէր։ — 6. Տղաքը ի՞նչ ըսին ծերունիին։ — 7. Տղաքը ի՞նչ ըրին։

190. Սորվելիք քառեր. — ԵՐԿԻՐԸ

Տիեզերք. աշխարհք, երկրագունտ, բեւեռ, ցամաք, լեռ, ծոր, բլուր, փոս, սառնարան, լիճ, գետ, գնտակ, առուակ։

191 Ամբողջացուցէք հետեւեալ խօսքերը վերոգրեալ բառերէն յարմարները գործածելով.

... անհուն է։ — . . . կլոր է։ — . . . ցուրտ է։

ԹԵ. Գաս. — Ներդործական բաթ եի Սեռի ԽնԴիր

62. Սեռի խնդիրը բառ մըն է որ բային յայտնած գաղափարը կ'ամբողջացնէ, ինչպէս ձուկ կ'որսամ, հաց լուսեմ:

63. Բայի մը սեռի խնդիրը գտնելու համար զո՞վ, ի՞նչ բանը կամ ի՞նչ բաները կը հարցնենք բային բով. ի՞նչ բան կ'որսամ.— ձուկ կ'որսամ. Զուկ, սեռի խնդիր է:

64. Այն բայը որ սեռի խնդիր ունի կը կոչուի ներգործական բայ:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

192. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք ներգործական բայերը.

Դնտակ կը խաղամ: Հագուստ կը հազնիմ: Ծաղիկները կը փըրցնեմ: Փունջ կը կապեմ: Ոտանաւոր մը կ'արտասանեմ: Կօշիկներս կը մաքրեմ: Պտուղ կ'ուտեմ: Գիր կը զրեմ: Գուլպայ կը հիւսեմ: Զուր կը խմեմ:

193. Երկրորդ անգամ օրինակեցէք այս խօսքերը եւ ստորագծեցէք սեռի խնդիրները:

194. Զրուցագրութիւն

Ուժեղ երկաթագործը կրակին մէջէն դուրս կը հանէ երկաթէ ծող մըսալին վրայ կը դնէ զայն: Քիչ մը ետքը, այդ տձեւ մետաղ աղուոր բահ մը պիտի ըլլայ:

195. Օրինակեցէք այս բառերը եւ բ եւ ա գիրերով նշանակեցէք բայերն ու ածականները:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Օջուխէ՛ Հյումիքունուն

Ի. Դաս. — ԶԵՂՈՔ ԲԱՑ ԵՒ ԲՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

65. Զեղոք կը կոչուին այն բայերը՝ որոնց բով կալ ՏԵՂ կամ ԺԱՄԱՆԱԿ ցուցնող անուն մը, ինչպէս. առակերտները կը խաղան պարտէզին մէջ, կը խաղան չեղոք բայէ.

66. Զեղոք բայերը իրենց բով կ'ունենան բնութեալ խնդիր. Վերի օրինակին մէջ պարտէզին բնութեան խրնդիր է: Բնութեան խնդիրը ո՞ւր կամ ե՞րբ հարցումներով կը գտնուի:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

196. Գտնել հետեւեալ բայերուն մէջէն չէզոք բայերը.

Կը ցատքեմ: — Բայ կը խոնարհեմ: — Կը պարեմ: — Կատուա կը սիրեմ: — Լեռնէն վեր կ'ելլեմ: — Աղբատին հաց կու տամ: — Լամպարը կը վառեմ: — Կը վախնամ: — Ցուրտէն կը դողամ: — Չուկ կ'որսամ: — Վար կ'իյնամ: — Հիւր կ'ընդունիմ: — Հաւերուն կեր կու տամ: — Աչքս կը գոցեմ:

197. Հետեւեալ հինգ բայերուն առջեւ մէյ մէկ սեռի խնդիր դրէք.

Ես . . . կը խաղամ: — Օրբուհի . . . կը լուայ: — Դուն . . . կը գիտնաս: — Մենք մեր . . . կը սիրենք: — Արաքսի իր . . . կը խնամէ: — Տունին մէջ ես . . . կը շտկեմ:

198. Սարվելիք բառեր. — ԾՈՎԸ

Ովկիանոս, ծովածոց, հրուանդան, կը լողամ, նաւահանգիստ, կղզի, թերակղզի, խութ, ծովաբոյս, փարոս փոթորիկ, կ'ընկղմի, նաւարեկութիւն, կը խեղղուի, նաւապետ, նաւաստի, սուզակ, ալիք, փրփուր, թաթառ:

199. Հետեւեալ խօսքերուն մէջէն բնութեան խնդիրները զատեցէք:

Ցակոր կ'աշխատի դպրոցին մէջ: — Հայրս երէկ իրիկուն Բարիզ մեկնեցաւ: — Ծոյլերը առտու երիկուն կը քնանան: — Մողէզը ծակը մտաւ: Մոխակը կ'երգէր սալորենիին վրայ:



Արասանութիւն. — ԱՍՈՒԱԾՈՒՅՑ ՍՏԵՂԵԵՑ

Մաղիկներն ի՞նչպէս շինած է Աստուած ,
Անոնց գոյները ո՞ւրկէց է գըտած :
—Երբ տեսաւ աշխարհն անզարդ ու անգոյն ,
Ժպտեցաւ . բուսան ծաղիկներն իսկոյն :
—Ուրեմն ամէն բան ի՞նքն է ըստեղծեր :
—Ամէ՛ն բան , ծովը , լուսինն ու ասաղեր :
—Հզքե՛զ ալ , մայրի՛կ , ի՞նք շինեց մինակ :
—Հարկա՛ւ , բայց ի՞նչ կայ որ կ'ապշիս ատանկ :
—Ո՛հ , դիւրին գործ չէ ատիկա բընաւ .
Ո՞վ գիտէ Աստուած որքա՞ն յոգնեցաւ ,
Քանի՛ ամիսներ ու քանի՛ տարի
Որ շինէ քեզ պէս մայրիկ մը բարի :

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

200. Զբացագրութիւն

Օդը տաք է . առտուն կանուխ կ'ելլենք : Թեթեւ հագուստներ
կը հագնինք , եւ մեր հօրը հետ ծովեզերը կ'երթանք լոգանք
առնելու : Ծովուն ջուրը զով է , մեզի կը կազդուրէ . տուն կը
դառնանք եւ ախորժակով սեղան կը նստինք :

201. Օրինակեցէք այս խօսքերը եւ ստորագծեցէք չէզոք



ՓԹ. Ընթեցուած. — ՄԵԾ ՀԱՅՐԻԿԸ

Տիրանին մեծ հայրիկը շաբաթէ մը ի գեր հիւր է իրենց։ Մեծ հայրիկը յարդէ թիկնաթոռի մը վրայ նստած է։ աջ կողմը իրենց շունը կայ։ ձախ կողմը կատուն։ Ծերունին ձանձրոյթէն կը յօրանջէ։ որովհետեւ Տիրան դեռ դարձած չէ դպրոցէն։ Ինչո՞ւ ոչ մնացեր է արդեօք։

Յանկարծ դուռը կը բացուի։ Տիրան ուրախ զուարթ ներս կը մտնէ և ծերունիին վիզը կը փաթթուի։ «Խելօք կեցա՞ր, դասերդ գիտցա՞ր»։ կը հարցնէ մեծ հայրիկը։ «Երկու բարենիշ ստացայ»։ կը պատասխանէ Տիրան։ պատմութիւն մը կը պատմե՞ս ինձի։»

Եւ մեծ հայրիկը, իր թոռնիկէն գոհ, կը սկսի պատմել։ «Մէկը եար, մէկը չիկոր . . .»

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

202. Թերանացի եւ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն.

1. Ո՞ւր նստած է մեծ հայրիկը։ — 2. Ի՞նչ տեսակ կենդանիներ կան իր երկու քովը։ — 3. Ծերունին ինչու կը ձանձրանայ։ — 4. Տիրան ներս մտնելուն պէս ի՞նչ կ'ընէ։ — 5. Ի՞նչ կը խնդրէ մեծ հայրիկէն։

203. Սորվելիք բառեր. — ԱՆԱՍՈՒԻՆԸ

Անասուն, ստնաւոր. թռչուն, ծուկ, սողուն, միջատ, թիթեռնիկ, թուլամորթ, վայրի, կատաղի, խոտակեր, մսակեր, կը մեծնայ, կը ցատէ, կը թռի, կը լողայ։

204. Խոնարհեցէք կը ցատեմ եւ կը լողամ բայերը։

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Թոռնիկը պատրիկը ուրախութիւնն է

ԻԹ. Դաս. — ՈՒՂՂԱԿԱՆ ՀՈԼՈՎ

67. Այն ձեւը զոր անունը ունի երբ ենթակայ է կոչուի ուղղական հոլով։ Այսպիս երբ ըսեմ *Sիրան* եկաւ, շատ աշակերտներ յաջողեցան, *Sիրան* էւ աշակերտներ ենթակայ են էւ ուղղական հոլով։

68. Ուղղական հոլովը երբեմն յօդ կ'առնէ երբեմն առանց յօդի կը գործածուի. շուր քափեցաւ կամ շուրը քափեցաւ։ Շուները հաջեցին։

69. Ուղղական հոլովը կը ճանչցուի *n°վ.* ի՞նչ բան կամ *nրn°նիֆ* հարցումներով։ *Ով* եկաւ . — *Sիրան*, *ինչ* բան քափեցաւ . — *Չուրը* . — *Որոնիֆ* հաջեցին . — *Շուները* .

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

205. Ամբողջացուցէք հետեւեալ պատմութիւնը կէտերուն տեղ պէտք եղած բառերը դնելով.

Ծերունի մը նստած է . . . մը վրայ: Կը սպասէ իր . . . որ . . . մնացած է: Տղան ներս կը . . . և կ'իմացնէ իր . . . թէ . . . ստացած է: Մեծ հայրիկը գոհ իր . . . կը սկսի պատմել. « . . . »

206. Վերոգրեալ խօսքերէն զատեցէք ուղղական հոլովները:

207. Հետեւեալ խօսքերուն մէջ ուղղական հոլով բառեր դրէք:

• • • կը խածնէ երբ զինքը չարչարես: — . . . կը խայթէ երբ զինքը բռնես: — . . . կը ճանկոտէ եթէ հետը իյնաս: — . . . կը թոփն եթէ իրենց մօտենաս: — . . . կը փախչի երբ շունը ետևէն վազէ: — . . . կը փախչի երբ կատուն ետևէն վազէ:

208. Զրուցագրութիւն

Մեր մայրիկը միշտ կ'աշխատի որ երջանիկ րլլանք։ Շատ անգամ մար խաղերուն կը մասնակցի։ Երբ ցաւ մը ունենանք կը միսիթարէ մեզի։ Մեր առողջութեան վրայ կը հսկէ, եւ մեր թերութիւնները կ'ուղղէ,

209. Այս զրուցագրութեան բայերը օրինակեցէք, եւ **Զ դրէք** չէզոքներուն տակ, **Ն դրէք** ներգործականներուն տակ։

Ա. Թաս. — ՀԱՅՅԱԿԱՆ ՀՈԼՈՎ

70. Այն ձեւը զոր անունը ունի երբ սեռի խնդիր է, կը կոչուի հայցական հոլով։ Այսպէս՝ երբ բաեմ. շուր խմեցի. բարեկամս տեսայ, աշակերտները ֆննեցի, շուր, բարեկամ, աշակերտներ սեռի խնդիր են եւ հայցական հոլով։

71. Հայցական հոլովը ուղղական հոլովին ձեւը ունի, եւ անոր պէս երբեմն յօդ կ'առնէ, երբեմն չ'առներ. աշակերտները տեսայ, աշակերտներ տեսայ,

72. Հայցական հոլովը կը նանչցուի, ի՞նչ բանը, զո՞վ կամ զորո՞նի հարցումներով։

Ի՞նչ բանը խմեց : — Զուրը. Զո՞յլ տեսայ : — Բարեկամս. Զորո՞նի ֆննեցի : — Աշակերտները :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

210. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք հայցական հոլովները.

Նապաստակը երկչոտ է : — Կատուն ընտանի անասուն մըն է : — Ծառը ունի ոստ և ծաղիկ : — Մանուշակը անուշ հոտ մը ունի : — Հաւը գարի կ'ուտէ : — Շունը կը պահպանէ տունը : — Որսորդը զայլը սպաննեց : — Տարին տասերկու ամիս ունի : — Ես դասագիրքո կորսնցուցի :

211. Սորվելիք բառեր. — ՎՆԱՍԱԿԱՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ

Վարագ, գայլ, արջ, աղուէս, արիս, մուկ, օձ, արծիւ, իշամեղու, ոսկի եզնակ, մարախ, մրջիւն, թրթուր. զիշակեր, կրծող, թունաւոր, կը լափէ, կը կրծէ, կը վնասէ, կը խայթէ, կ'ապականէ :

212. Վերոգրեալ բառերէն յարմարները նշանակելով ամբողջացուցէք հետեւեալ խօսքերը,

: . . Գիշակեր է : . . . կրծող է : . . . թունաւոր է : — . . . խայթող է :

Լ.Ա. Դաս. — Սեռական եհ ՏՐԱԿԱՆ ՀՈԼՈՎ

73. ԱՅՈՒՅԻՆ այն ձեւը՝որ առարկայի մը որո՞ւ վերաբերիլը կը ցուցնէ . կը կոչուի ՍԵՐԱԿԱՆ հոլով յատկացուցիչ . ՍԵՐԱԿԱՆ հոլովին ընկերացող անունը՝ ՅԱՏԿԱԳԵԱՂ կը կոչուի . Այսպէս, ԵՐԲ քսեմ, զուրի կաթիլ . զուրի յատկացուցիչ է եւ կաթիլ . յատկացեալ .

74. ՍԵՐԱԿԱՆ հոլովը կը կազմուի . եզակիին մէջ ի եւ յոգնակիին մէջ՝ ու աւելցնելով ուղղականին վրայ : Այսպէս, Նուարդին գրիչը, աշակերտներուն զիրժերը :

75. ՏՐԱԿԱՆ հոլովն ալ կազմութիւնով սեռականին կը նմանի . միայն թէ բայերու նետ կը գործածուի միւս . այսպէս . յուղու յանձնեցի . բարեկամներուն նուիրեցի :

76. ՍԵՐԱԿԱՆ հոլովը կը նանցուի . որո՞նց եւ որո՞նց հարցումներով՝ անունին նետ . ՏՐԱԿԱՆ հոլովը կը նանցուի որո՞ւ եւ որո՞նց հարցումներով՝ բային նետ :

Հ Թ Ա. Հ Ա Ն Գ Ն Ե Ր

213. ՕՐԻՆԱԿԵցէք ՀԵՄԵՒԵԱԼ ԽՈՍՔԵՐԸ Եւ ՍԱՊՈՐԱԳՃԵցէք ՍԵՐԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐԸ .

Նուարդին եղբայրը դպրոց գնաց: Տիրանին մեծ հայրիկը պատմութիւն մը պատմեց: Մեր պարտէզին ծառերը ծաղիկ տուին: Երկինքին երեսը ամպ մը չիկար: Մարգագետինին խոտերը բուսեր են:

214. ՅԱՐՄԱՐ ՍԵՐԱԿԱՆ ԲԱռԵՐ ԳՐԵՑԷՔ ՀԵՄԵՒԵԱԼ ԽՈՍՔԵՐԸ ՄԵԶ.

. . . մեծ հայրիկը հիւր է իրենց: — Տիրան . . . վիզը կը փաթթուի: — . . . աջ կողմը շունը կեցած է:

215. ԶՐՈՒՑԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏՈԼՆԵՐՈՒՆ տանիքը ձիւնով ծածկուած է: Թոջուններուն երգը շատ կը սիրեմ: Սագերուն հաւկիթը խոշոր կ'ըլլայ, Սիրամարգներուն փետուրները սքանչելի են: Աքաղաղներուն ծայնը ննջուն է:

216. Եզակի ՍԵՐԱԿԱՆԻ ՎԵՐԱՃԵՑԷՔ այս զրուցագրութեան լորնակի ՍԵՐԱԿԱՆՆԵՐԸ:



Արտասանութիւն. — ԲԱՐԻ ՔՈՅԹԸ

Խոր սուզի մէջ են երկու որբ աղջիկ .

Աւաղ, մայրիկնին սեռած է զեռ նոր ,

Եւ մեծ աղջիկը տեղն անցած իր մօր

Խընամք կը տանի քըրոջն իր փոքրիկ :

Կ'ուզէ որ ըլլայ քոյրը միշտ մաքուր .

Ինք աստուն կանուխ կ'ելլէ տմէն օր ,

Կը լուայ դէմքը ու ձեռքերն անոր

Կը սանտրէ խարտեաշ մազերը գանգուր :

Քոյրը չի թողուր ճամբան առանձին .

Կը բռնէ ձեռքէն որ չելլէ սահի

Կամ գետինն իյնայ վտանգ պատահի ,

Եւ կ'երթայ մինչև դուռը դպրոցին :

Ու ձմեռ օր մը, ցուրտին տակ սաստիկ ,

Դպրոցին առջեւ կեցած դրրան քով ,

Քիթը կը սեղմէ իր թաշկինակով ,

Ու կ'ըսէ տնոր. «Խընջէ՛ շուտ, քուրի՛կ»

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ


Արէ իշխայր ու յոյր

ԲԵՐԱՆԱՑԻ ՊԱՏՄՈՒԱԾՔ ՊԱՏԿԵՐԻ ՎՐԱՅ

Ս. Յառակ Տղան



ԲԵՐԱՆԱՑԻ պատմեցէք ինչ որ կը տեսնէք այս վեց պատ-
մերներուն մէջ:



Բ. Ընթեցուած. — ՇՈՒՆԸ ԵՒ ՃԱԳԱՐԸ

Պղտիկ ճագար մը իր որջին դուռը նստեր օդ կ'առնէր : Դուրսէն միայն իր վարդագոյն ցռուկը կ'երեւար : Որսի շուն մը զայն իր որջէն դուրս հանելով բռնելու համար ըսաւ . «Եկու'ր, աղուորի'կ ճագարս, եկուր քեզի հետ վազենք : Քեզի անանկ մարդագետին մը տանիմ ուրտեղ հոսկէ աւելի կակուղ խոտ կայ . ուզածիդ չափ կ'ուտես : «Իմ հայրիկիս ու մայրիկիս որջին մօտերը բռւսած խոտը ամենէն համովն է : Անդի'ն կորսուէ . ես քեզ չեմ ճանչնար : Ես մինակ բարեկամներուս խրատը մտիկ կ'րնեմ :»

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

217. Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէք հետեւեալ հարցումներուն .

1. Պղտիկ ճագարը ի՞նչ կ'ընէր : — 2. Ի՞նչ բան կ'երեւար դուրսէն : — 3. Որսի շունը ի՞նչ ըրաւ : — 4. Շունը ի՞նչ կ'ուզէր ընել : — 5. Ճագարը ի՞նչպէս կը գտնէ իր որջին մէջ բռւսած խոտը . — 6. Ճագարը մինակ որ՞ոնց խրատը մտիկ կ'ընէ :

218. Սորվելիք բառեր . — ՕԳՏԱԿԱՐ ԱՆԱՍԹԻՆՆԵՐ

Ազնի, խլուրդ, գօղօշ, բռւ, ծիծեռնակ, խայտիտ, սոխակ, եկրանիկ, մեղու, շերամ :

219 Գրեցէք այս բառերուն եզակի եւ յոքնակի սեռականները եւ տրականները :

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

Միջակեց ջոհ իորբ:

ԼՅ. Պաս. — ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ

77. Բացառական հոլով է անունին այն ձեւը որ կը ցուցնէ թէ բան մը ո՞ւրկէ կու գայ, որմէ՞ կը ստացուի, եւայլն։ Այսպէս երբ ըսեմ Հացը *Sիրանին* առի, բացառական հոլով գործածած կ'ըլլամ։

78. Բացառական հոլովը կը կազմուի թէ՛ եզակիի եւ թէ՛ յոքնակիի մէջ ուղղականին վրայ և ձայնաւորք աւելցնելով, ընդհանրապէս յօդով։ *Sիրանէն* առի, շուկայէն զնեցի, աշակերտներէն ստացայ։

79. Բացառական հոլովը կը նախցուի գլխաւորաբար որմէ՞, ուրկէ՞, որոնցումներով։ *Ուժէ* առի. — *Sիրանին*։ *Ո-ժէ՞ զնեցի.* — շուկայէն։ *Որոնցմէ* ստացայ. — *Աշակերտներէն*։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

221. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք բացառական հոլովները.

Դպրոցէն կը վերադառնամ։ — Լեռնէն վար կ'իջնեմ։ — Ուսուցիչս դաս կ'առնեմ։ — Մեծերուն խրատներէն օգուտ կը քաղեմ։

Հետեւեալ խօսքերուն մէջ յարմար բացառական հոլով բառեր գրեցէք.

. . . զիրք մը առի։ — . . . ծաղիկ ժողվեցի։ — . . . շուր կը քաջեմ։

222. Զրուցագրութիւն

Շունը կ'ըսէ. «Մարգագետինին մէջ կակուղ խոտ կայ. եկուր հոն երթանք»։ Ճագարը իր որջէն չի հեռանար։ Իր մօրմէն լսած խրատը միտքը պահած է։ Իր որջին խոտերէն կ'ախորժի եւ ունեցածէն գոհ է։

223. Օրինակեցէք այս զրուցագրութեան բացառական հոլովները։

Լ. Գ. Դաս. — ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ

80. ԱՅՆՈՒՅԻՆ այն ձեւը որ կը ցուցնէ թէ գործողութիւն մը որո՞ւն ձեռքով կամ ինչով կը կատարուի Գործիական հոլով կը կոչուի: Այսպէս երբ քսեմ. Ճորկն տառապաշտառ կը հնաձուի, խոտերը ապահով կը փոխադրեն, — մանգաղով, սայլերով գործիական հոլով են:

81. Գործիական հոլովը կը կազմուի ուղղականին վրայ ով աւելցնելով թէ՛ եզակիի եւ թէ՛ յոքնակիի մեջ. Մանգաղ, մանգաղով. սայլեր, սայլերով:

82. Գործիական հոլովը կը ճանշցուի ի՞նչ բանով ու որոնցմո՞վ հարցումներով. Ի՞նչ բանով կը հնաձ. — մանգաղով. որոնցմո՞վ կը փոխադրեն. — սայլերով:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

224. Օրինակեցէք հետեւեալ խօսքերը եւ ստորագծեցէք գործիական հոլովները.

Ես կառքով կը ճամբորդեմ. — Դուք ոտքով երկար պտոյտներ կ'ընէք: — Ես գիրքերով ժամանակ կ'անցընեմ: — Զեռագործով զբաղելը շատ հաճելի բան է:

225. Գործիական հոլովներով ամբողջացուցէք հետեւեալ խօսքերը.

Հորէն . . . ջուր քաշեցի : — . . . կը հնձեն ցորենը: — Ծովուն վրայ . . . կը ճամբորդեն: — Զուրը . . . կը խմենք:

226. Սորվելիք բառեր. — ԱՐՁԱԿՈՒՐԴՅԸ

Արծակուրդ, դաղար, հանգիստ, հանդէս, խաղ, պտոյտ, կը ճամբորդեմ, կը զբունում, կը զուարճանամ:

227. Վերոգրեալ անուններուն եզակի եւ յոքնակի գործիականները գրեցէք:

Լ. Թ. Թառ. — ԱՆՈՒՆԻՆ ՀՈԼՈՎՈՒՄԸ

83. Եթ անունի մը զանազան հոլովները կարգով
ըստնք կամ գրենք, անունը հոլոված կ'ըլլանք.

84. Անունի մը վերջին մասին, կրած փոփոխու-
թիւնը հոլովում կը կոչուի:

85. Սովորաբար անունները հետեւեալ կերպով կը
հոլովուին:

	Եղակի	Յոգնակի
Ուղղական	Հաց	Հացեր
Սեռական	Հացի	Հացերու
Տրական	Հացի	Հացերու
Հայցական	Հաց	Հացեր
Բացառական	Հացէ	Հացերէ
Գործիական	Հացով	Հացերով

Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

228. Հետեւեալ խօսքերուն մէջ յարմար բառեր գրեցէք,
եւ ի՞նչ հոլով ըլլալը նշանակեցէք.

Երբ մեր . . . սկսի շատ պիտի զուարճանանք: — Ամէն օր . . .
պտոյտ պիտի ընենք ծովուն վրայ: — . . . մեծ հայրիկը պատմու-
թիւններ պիտի պատմէ մեզի: — Պարտէզին մէջ . . . պիտի ուտենք:
— Մօտակայ . . . խաղող պիտի բերեն մեզի համար:

229. Զրուցագրութիւն

Այս շաբթու մեր դասերը կ'աւարտին: Մրցանակի հանդէսը
պիտի ուրախացնէ մեզի: Ես իմ նոր զգեստներովս պիտի ներ-
կայանամ: Գեղեցիկ ոտանաւոր մը պիտի արտասանեմ: Ուրախ-
սիրտով պիտի մեկնիմ դպրոցէն:

230. Օրինակեցէք այս խօսքերուն անունները եւ իւրա-
քանչիւրին քով գրեցէք թէ ի՞նչ հոլով են:

Արտասանութիւն. — ՃՊՈՒԾՆՑՈՒ ՄՐԶԻՒՆՅ

Սաստիկ էր ձըմեռ
Հովը կը փըչէր.
Ճըպուռն անօթի, մերկ ու անպաշտապան
Կամաց մը զարկաւ մրջիւնին դըրան.
«Բ'աց, կ'աղաջեմ քեզ
Տուն տեղ չունիմ ես.
Սաստիկ ձիւն կու զայ,
կ'ըսէր անիկաւ»
Թա՛ցդուռըդ, քուրի՛կ, ինձ անկիւն մը տ'ուր
Մինչև որ անցնի ձըմեռը տըխուր:
Վարձքի փոխարէն կ'երգեմ ես երգեր
Եւ կ'ըլլամ քեզի օգնական ընկեր:
Ու մինչ ճըպուռը լեզու կը թափէր
Զայնով մ'անհամբեր,
Մրջիւնը պոռաց
ինք իրմէ ելած.
«Ես զիշեր ատեն դուռը չեմ բանար
Հանոյք չեն տար ինձ ո'չ երգ, ոչ քընար.
Զուր տեղ կ'աշխատիս
Օ՛ն, հանդարտ թող զիս:»
Ճըպուռն հոն մինակ
Մընաց ձիւնին տակ:

* * *

Երբ դուռը բացաւ մրջիւնը առտուն
Որպէսզի աւլէ դէզը ձիւներուն
Դժբախտ ճպուռը տեսաւ հոն սառած,
Եւ շատ ցաւ զգաց:
Մեծ աշխատանքով քաշեց զայն իսկոյն
Ու բերաւ իր տուն.
Փոքրիկ մարմինը իր կըրակին քով
Դըրաւ ինամբով:
Բայց զուր կ'աշխատէր:
Ինք Աստուած մը չէր
Որ կեանք տար անոր
Կամ հոգի մը նոր:

* * *

Այն օրէն ի վեր ճըպուռներն ունին,
Երբ ձըմեռը զայ, անձրեւին, ձիւնին,
Մրջիւննրուն քով՝
Տունի՛կ մ'ապահով:

ԳԻՐԻ ՕՐԻՆԱԿ

ԺԻՇԱՄՐՐԱԳ ԽՂԵՔ

ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

Սուրվելիք Բառեր

ԱՆՈՒՆՆԵՐ	Էջ	ԲԱՑԵՐ, ԱՆՈՒՆՆԵՐ, ԱԾԱԿԱՆՆԵՐ	Էջ
1. Դպրոցական նիւթեր	8	16. Գործողութիւններ	38
2. Դպրոցը	10	17. Լոյս եւ տաքութիւն	40
3. Ընտանիքը	12	18. Բնակարան	42
4. Դպրոցական ընկերներ	14	19. Կարասիներեւսպասներ	44
5. Ընտանի անասուններ	16	20. Գործիքներ	46
6. Մարմինը	18	21. Հողագործութիւն	48
7. Հագուստը	20	22. Բոյսեր	50
8. Ռւտելիք եւ իսմելիք	22	21. Ծաղիկներ	54
ԱԾԱԿԱՆՆԵՐ ԵՒ ԱՆՈՒՆՆԵՐ		22. Բանջարեղէններ	56
9. Գոյները	24	23. Մշակուած հողը	58
10. Զեւերը	26	24. Հացաբոյսեր	60
11. Տղոց յատկութիւններ	28	25. Վայրի եւ պտղուժառեր	62
12. Անասունի յատկութիւններ	30	26. Երկիրը	64
13. Արուեստներ	32	27. Ծովը	66
14. Արհեստներ	34	28. Անասունը	68
15. Առեւտուրով զբաղողներ	36	29. Վնասակար անասուն,	70
		30. Ջգտակար անասուններ	74
		31. Արձակուրդը	76

ԳԵՐԱԿԱՑԱԿԱՆ ԳԱՍՏՐ

1. Բառեր	9	13. Դերանունին թիւը	36
2. Գիրեր	11	14. Բայ եւ ենթակայ	39
3. Անուն	13	15. Բային թիւը	40
4. Հասարակ եւ յատուկ ա-		16. Ա. Դէմք	43
նուն	15	17. Բ. Դէմք	44
5. Անունին թիւը	17	18. Գ. Դէմք	45
6. Ցոքնակիի ժեւը	19	19. Ժամանակը	49
7. Յօդ	21	20. Ներկայ եւ անցեալ	50
8. Արակական ածական	25	21. Ակառնի	51
9. Թուական ածական	27	22. Եղանակը	55
10. Ցուցական ածական	29	23. Հնձեմքայ	56
11. Ստացական ածական	31	24. Էական բայ եւ ստորոգ.	57
12. Դերանուն	35	25. Խօսիմքայ	61

26. Խաղամ բայ	62	30. Հայցական հոլով	70
27. Ներգրծ. բայ եւ սեռի խն.	65	31. Սեռական եւ տրկնհոլվ.	71
28. Զէզոք բայ եւ բնութեան խնդիր	66	32. Բացառական հոլով	75
29. Ուղղական հոլով	69	33. Գործիական հոլով	76
		34. Անունին հոլովումը	77

Ը ն թ ե ր ց ու ա ծ ն ե ր

1. Մեր դասարանը	8	12. Զիւնագնտակները	34
2. Տիրան եւ նուարդ	10	13. Նուռերը	38
3. Մաքուր աղջիկ մը	12	14. Տիրանին դասընկերը	42
4. Տղան եւ կատուն	14	15. Հունձրենին	48
5. Տիրանին շունը	16	16. Խնձորենին	54
6. Անհնազանդ ճագարը	18	17. Մեծ մայրիկին անունին	
7. Մայրիկը	20	տարեղարձը	60
8. Գայլը եւ ուլը	24	18. Տղաքը եւ ծերունին	64
9. Ճաշը	26	19. Մեծ հայրիկը	68
10. Թիթեռնիկը եւ ճանճիկը	28	20. Շունը եւ ճագարը	74
11. Նուարդին սենեակը	30		

Ա ր ժ ա ս ա ն ու ր ի ւ ն ն ե ր

1. Մանուկին աղօթքը	9.	2. Ասատուր	9.
2. Շերամը եւ սարդը	11	2. ,	11
3. Տղան եւ կատուն	14	2. Ասատուր	14
4. Անհնազանդ ճագարը	18	2. >	18
5. Մայրիկս անուշ	22	2. >	22
6. Գայլը եւ ուլը	24	2. >	24
7. Թիթեռնիկը եւ ճանճիկը	28	2. >	28
8. Եթէ պարիկ ըլլայի ես	32	2. Ասատուր	32
9. Բարի'մանկիկ, ինծի դուռդ բա'ց 2.	37	2. >	37
10. Կոտրած հայլին	41	2. >	41
11. Իմ զառնու կիս	46	2. >	46
12. Զատիկը	53	2. >	53
13. Պուպրիկս	58	2. >	58
14. Մեծ մայրիկին անունին տօնը 2.	63	2. >	63
15. Աստուած ստեղծեց	67	2. >	67
16. Բարի քոյրը	72	2. Ասատուր	72
17. Ճպուռն ու մրջիւնը	78	2. >	78

Քերանացի պատմուածք պատկերի վրայ

1. Բարեսիրտ տղան	13	8. Բարեգործթ. հաճոյքը	33
2. Մի'չարչարէք անասունները	17	9. Դրացիին մեղուի փե- թակները	47
3. Անխոհեմ աղջիկը	19	10. Քաջասիրտ տղայ մը	52
4. Պարկեշտ տղան	21	11. Բարեսիրտ ընկերը	53
5. Արժանի պատիժը	23	12. Վախկոտը	59
6. Մի'դպչիր լուցկիններուն	27	13. Անառակ տղան	73
7. Պատժուած գողը	31		

İBB Eyüp Sultan Halk ve Çocuk Kütüphanesi



ERM0855

255.07.02.01.06.00/

ԳՐԱՏՈՒՆ
ՏԱՅԻԿ Ա. ԵԱԶԸՆԵԱՆ

Կ. Պոլիս, Զազմազարդար Յակոբեան խալի թիւ 8

Տարրական դաստիքությունների Ա. և Բ. Տարրի

Միջին դարբնոցի Դ. և Պ. Տարի

Թանգարան Միջին, Գ. Տարի, Հ. եւ Զ. Աստուր	50
Հայերէնի Գասթըացք	50
Թանգարան Միջին Դ. եւ Ե. Տարի	70
Քերականնորիւն Բ. Գիրք, Զ. Աստուր	75
Թաւոքանութիւն Միջին. Առունի	75
Տարեր Գիտութեանց, Հ. Ս. Մըսրուեան, Բ. Տարի.	75

Բարձրագույն դպրոցներից Ե. և Զ. Տարի

Քերականութիւն Պ. Գիրք Բ. Մոռ Հ. և Զ. Ասամուր .	180
Թուաբանութիւն Բարձրագոյն Պ. Պ. Արքանի	250



Առաջնորդ Հայ,-Ցեղան. Զբուցատվարեան	150
Պարտօն Հասելը, Ալօթազիրք	80